


362
—
Q - 34



ELOS RAM 5+ NOV 2011

۴۱

340

1894-94



ԱԶԳԻՆ ՎԱՐԻՉՆԵՐԸ



ԿԻԼԻԿԻՈՅ ՈՐԲԱԽՆԱՄ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՉՆԱԾՈՂՈՎ

ԵՐ ՀԱՅՆՈՅ ԱԶԳ. ՈՐԲԱՆՈՑԻՆ ՏՆՈՐՔՆ

ԳԱՐԱԳԱՏԵԱՆ ԹՈՎՄԱՆ

ԱԶԳ. ԵՐԵՍՓ. ԺՈՂՈՎՐԾ

ԵՒ ՀԱՆՐՈՒԹԵԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ ԱՌՁԵՒ



362
9-34

Կ. ՊՈԼԻԱ
1912

369

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE 1934 1-127

Ո՞վ ի՞նչ սիրելի Յազն,

Արթնցի՞ր լսորունկ քունէդ : Խնչ որ այս հատորիկին մէջ ամփոփելով քեզի կը ներկայացնեմ, չկարծես թէ վէպ մ'է : Ընդհակառակը քու շահուդ, պատւոյդ պաշտպանութեան նախանձախնդրութեամբ ծագուած կարդ մը պաշտօնական անձնաւորութեանց շահատակութիւններու տիտուր մէկ դրուագն է : Ստոյդ և ճշգրիտ իրականութիւն դժբաղդաբար, որ մեր Ազգ. Եշխանութեանց հիւանդուտ, փտախտաւոր գործելակերպի մէկ մանրանկարը կը ներկայացնէ :

իւր անխախտ համոզումն է թէ մէն մի ագքային անհատ ցորչափ անտարբեր գտնուի, չուղէ՛ թափանցել ագքային գործերու այդ փափախտացած կողմերուն՝ արմատական կրոպվի վիրահատութիւններով փրկելու և զօրացնելու համար առողջ մնացած մասերն, ո՛չ միայն պիտի շարունակուէ այդ կործանաբար ընթացքն, այլև մի օր անդարմանելի վիճակի մը պիտի մտտնէ ամբողջութիւնն :

Եթէ այս համարիկին մէջ համառօտարակի ամփոփուած վաւեցաթղթերն, վիպական անցուղարձելն իրազեկ կ'ընեն մէն մի անհատ՝ ճշմարտութեան, կ'արթնցնեն քու մէջ այդ տասուր բարքերու իրական, արմատական դարբան մը գտնելու գացոցումը և կը մլեն իբրեւ անհատ, Ապկ, պարտականութիւններդ կատարելու գիտակից լրջութեամը, ահա՛ այն ատեն է որ ես կը մոռնամ իմ կրած ու ենթարկուած բոլոր վիշտերը, տառապանքները ու անուանարկումի ծանրագոյն հետեւանքները:

Տարբերակ Հայաստանի Ազգ. Երկպետ. Ուրբանոցի
կ. Պայման, 7/20 Փետր. 1912 ԳԱՐԱԳԱՇԵԱՆ թ.

• ४ रामायणम्

Ամենապատիւ

Տեղ Յովիաննես Արք-Եպիսկոպոս Արշարունի
Ս. Պատրիարք եւ նախագահ Ազգ. Երեսվ.
գերազու եւ պահ. Ժողովոյ

Ա. Պոլիս

Urpuquai Zwjr,

Սնաձիս , ընտանիքին , կարեւոր քաղաքի մը հայ ընակչութեան և Ազգին պատոյն ու շահուն վերաբերութեամբ ունեցած պարտականութիւններս կը հարկադրեն զիս հասցնել մինչեւ Զերդ բարձր Սրբազնութեան և Ազգ . Երեսփ . Ժողովոյ՝ բողոքի ձայնս ու աղաղակս , որք անլսեկի մնացին հինգ ամիսներէ ի վեր՝ պատկանեալ պաշտօնական մարմար կողմէ :

Անդիքը կը դառնայ Կիլիկիոյ Որբախնամ կեզր։
Յանձնամողովոյ մէկ անհմաստ ու ալսալ որոշումին չուրջ,
որուն կործանարար հետեւանքները կը տարածուին իմ
անձէս, ընտանիքէս զատ, Հաճոյ Որբանցիք, բնակչու-
թեան և բովանդակ Ազգիս պատւոն փրայ։

Ի դիւրութիւն Զեր բարձր Սրբազնութեան և յարգելի երեսփոխան Տիարց՝ ընդ գրոյս կը ներկայացնեմ 140 օրինակ այն տպագրեալ տեսարակիչն , ուր ամփոփած եմ կարեւոր գիտելիքներն ու առած հանգամանքը այդ խնդրոյն , որպէս զի նախապէս ուսումնասիրութիւն անոնք և արժանանան գիտակից , ուղիղ , արդար վճիռի :

Աղամանով Զեր հայրութեան, ցրուել տալ նախապէս
այդ տեսրակիները և պարտ ու պատշաճը վճռել տալ ի գործադրութիւն,

Մնամ ամենախորին ակնածանօք Զերդ հայրութեան
Խոնարհ որդի

Տեր Նախագահ, Տիւր Ատենապէս և Տիւր
Երեսփոխամբ,

Եթէ 1910ի աշնան Կիլիկիոյ Որբախնամը Յանձնաւա-
ժողովոյ հրամէրով, Հաճնոյ ազգ Երկսեռ որբանոցի պա-
տասխանատու տնօրէնութեան պաշտօնն ատանձնեցի՝
պատճառներէն զօրաւորագոյնը, թալանուած, կոսոր-
ուած համազգիներուս արցունքը սրբելու, ցաւակից,
սփոփարար ըլլալու, իմովսանն անոնց ծառայելու զգա-
ցումս էր:

Ահա պատճէնն այն պաշտօնագրին, որ զիս Հաճն
կը տանէր:

Կիլիկիոյ

Որբախնամ Կեղր Յանձնամուլով

Կ. Պոլիս

Կ. Պոլիս, 7/20 ՀՕԿՑ. 1910

Թիւր 762

Մեծայարգ

Թովմա հեֆենի Դարագալեան
Տերէն Հաճնոյ ազգ. որբանոցին

Աս

«Յանձնամուլով վերջին նիստին մէջ արուած ու-
րոշման համաձայն Հաճնոյ մեր որբանոցին տնօրէնու-
թեան պաշտօնը յանձնուած ըլլալով Զեղ, կը հրաւիրէնք
ներկայիւս որ Զեր պատրաստութիւնները տեսնէք, կա-
րեի եղածին չափ փութով մեկնելու Զեր նոր պաշտօ-
նառեղին:

«Զեր պաշտօնավարութեան պայմանաժամը պիտի
տեւէ մէկ տարի, ցորչափ պիտի շարժիք Որբախնամիս
հրահանգին համաձայն որ յանի մը օրէն պիտի տրուի
Զեղ: (*)

(*) Սուրազումները իմ կողմի են. Ե. Հ.

«Յանձնամուլով իր սնտուկէն Զեղ պիտի վճարէ
ութը օսմ. ուկի ամսաթոշակ, մէկ ամսականը կանխի-
կով և բացէն ալ տասը օսմ. ուկի ճամբու ծախք:

«Խնչպէս արդէն ըստուած է ձեղ՝ պիտի հաճիք Որ-
բախնամի դիւանին յանձնել յիսուն Օսմ. ուկուոյ երաշ-
խաւորագիր մը:

«Կը յուսանք թէ ձեր պաշտօնավարութեամբ Որբա-
խնամիս ակնկալած յոյսերն ի դերե չպիտի հանէք, և
ամէն ջանք ի գործ պիտի դնէք օգտակար հսնդիսանա-
լու համար Որբախնամ գործին, որ ամէնէն աւելի պէտք
ունի խղճամիտ և բոլորանուէր աշխատութեան:

Յարգանօֆ

Ի Դիմաց Կիլիկիոյ Որբ. Կեդր. Յանձնամուլով
Ատենապէս Ուկուու ՕՀԱՆԵՍՆ Ա. Գ. ՇՄԱՒՐԵՍՆ

Որբախնամի միւս անդամներն էին. Տիւրք.
1. Ալիքսան Թօփալեան, 2. Լեւոն Բանիկեան,
3. Կարապէս Իբրահիսեան, 4. Հերում Սերեան, 5.
Հերպէր Ալեն, 6. Յակոբոս Ճենիկեան, 7. Յակոբ
Գորեան, 8. Յարուբիւն Շահրիկեան, 9. Սարգիս Սուլին,
10. Յակոբ Գալաֆեան, 11. Յովիաննեն Խորասան-
նեան:

Որոնցմէ Տիւրք Լեւոն Բանիկեանի, Կարապէտ Իր-
ուանոսեանի, Հերպէրթ Ալենի, Յակոբոս Ճենիկեանի,
Յակոբ Գորեանի, Յարում Սերեան Շահրիկեանի, Յակոբ Գա-
լաֆեանի և Յովիաննեն Խորասաննեանի տեղ, եկած էին
Տիւրք Գէորգ Շնորհքեան, Աղեքսանդր Բարունակեան,
Յարում Սերպարեան, Նշան Գալըպճեան, ինչպէս
գտայ իմ վերադարձին Հաճնէ:

Տիշատակեալ իմ պաշտօնի յատուի հրահանգը, որուն

մէջ որոշապէս նշանակել խնդրած էի պաշտօնիս պարտականութիւններն ու իրաւասութիւնները, ո՛չ միայն ինձ հետ չըրուեցաւ, ո՛չ միայն Հաճըն համերուս պատրաստ չգտայ, ինչպէս հաւասառուած էր, այլև 4—5 անգամ պահանջել սափառուելէ յետոյ, ուր ուրեմն ինձ հասաւ Մայիս 4ին, 1911։

Առաջին օրէն ինդրած էի նաև իմ 9/22 Հոկտ. 910 թուակիր գրութեամբ, որպէսզի պայմանագալիք մեկ ամիս առաջ ծանուցուի՝ լրացրամբ կամ շարունակումը պաշտօնիս։

Հաճըն համերուս, երբ մօտէն ուսումնասիրեցի և լաւագոյն հասկցայ թէ ինչ էր ծանրութիւնն այն բեռին, զոր ուսերուս վրայ առած էի, գրեցի իսկոյն Որբախնամի 1/14 Դեկտ. 910 թուակիր նամակով մը թէ՝ «թէե յանձնաւութեանս համաձայն պարտաւոր եմ պաշտօնս շարունակել մինչեւ մէկ տարի և թէե յանձնաւութեանս հակառակ ընթացք մը երբէք չեմ ներեր ինձ, սակայն նկատերով որ ստանձնած պաշտօնս իմ երեւակայածէս շատ աւելի պատախանաւուրիւններ, յափազանց աշխատուրիւններ եւ շրջահայեաց հեռաւեսուրիւն կը պահանջէ, որմանց համար պարտաւորուած եմ շատ աշխատավիլ և շատ յոգինիլ, կուգամ ուշագրութիւնը հրաւիրել Պատ. Յանձնաժողովիդ թէ՝ իմ պաշտօնիս համար ստամանուած թոշակը բաւարար եւ համապատախան լրացի շատ հեռի և կը խնդրեմ որ այս պարագան նկատութեան աւելուած հաճութիւնը չնորհէ պարտ ու պատշաճը անօրինելու, որպէս զի սա տեսակ մը տարագրութեանս, մինակեցութեանս մէջ, ուր գոնչ ընկերական կողմ մունիսամ»։

Որբախնամ հաճութիւնը ունեցաւ պատախանելու

հետեւեալը. «միւս կողմէ Որբախնամս յարմար առթիւ մը ձեր ամսաթոշակին յաւելման ինսդիրն ալ օրակարգի պիտի ամսինէ»: (Պաշտօնագիր 884 համար, 15/28 Դեկտ. 1910 թուակիր)։

Բայց Այդչափ միայն. Տարին լրացաւ և հս բան մը չտեսայ: Զեմ գիտեր թէ Որբախնամի յարմար առիւթը ե՞րբ կ'ըլլար:

Ուստի ըրջանի լրման մօտ, զրկեցի հրաժարագիրս, ուր ի մէջ այլոց կը գրէի. (Գրութիւն համար 118, Սպրիլ 27/911)

«Նկատելով որ 1/14 Դեկտ. 910 թուակիր խնդրագրոյս, ի մասին ինձ սահմանուած թոշակի՝ բաղդատմամբ յանձնուած պաշտօնի պարտականութեանց և բազմակողմանի պատախանաւութեանց անբաւական և անհամապատասխան ըլլալուն, մինչեւ այսօր ոչ մի բաւարարութիւն չէ տրուած»։

«Նկատելով որ կեանքը կարի գասն է ընտանեկան ըրջանակէ հեռի, ինսամքէ զուրկ, զաւակաց կարօտվով մաշուած»։

«Նկատելով որ բազմածախս է և ահազին զժուարութիւնք կան՝ տունը մօտս փախաղբելու, ուր կեդրոնի զաստիարակութիւնը պիտի պակսի զաւակաց»։

Որշած եմ հրաժարագի պաշտօնէս, զոր այժմէն կը փուրամ հաղորդել Պատ. Որբախնամիդ, ի պարտ ու պատշաճ տեսութիւնը ժամանակին»։

Այս հրաժարագրիս Որբախնամ հետեւեալը պատախանեց, թիւ 1133, 1/14 Յունիս 1911 թուակիր պաշտօնագրավ:

«2. Զեր հրաժարականը. — Յանձնաժողովս իր երէկի նկատին մէջ նկատի առաւ նաև ձեր Սպրիլ 27 թուակիր հրաժարագրիը և մերժեց զայն զոհ մնացած

ըղաղով ձեր պաշտօնավարութենէն : Զեր ամսաթոշակի յաւելման խնդիրը մեր սեղանին վրայ է և կը յուսանք թէ ի մօտոյ այդ մասին ալ գոհացում պիտի տանք ձեզի» :

Հոս, աւելորդ անդամ մ'եւս կը շեշտեմ թէ իմ պահանջածը ամսականի յաւելում չէր, այլ զեահատումի տարբերութիւն :

Որբախնամի այդ սոդերուն հետեւելը պատասխանեցի 153 համար և 15/28 Յունիս 1911 թուակիր գրութեամբ .

«Կը ցաւիմ սակայն յայտնել թէ հրաժարումիս պատճառներն ո՛ւ եւ է առնչութիւն չունենալով անուանարկութեան և զրաբառաւթեան խնդրոց հետ՝ ես պարտաւորուած եմ մեկնի Հաճընէն Յուլիս 1ին, ըստ նախապէս գրածիս, ո՛չ թէ Մարաշ, որպէս հրամայուած է ինձ, այլ ուղղակի Պոլիս, տակնուվրայ եղած ընտանեացս ու զաւակացս մօս:

«Կ'աղաչեմ որ Պատ. Յանձնաժողովդ ներկայ գրութիւնս ստանարուն պէս հաճութիւնը ունենայ հեռագրաւարոնել գարծս ի Պոլիս, եթէ չխափաքիր որ հրաժարական ըլլայ անդարձ:

«Պատ. Յանձնաժողովիդ արտօնութեան հեռագիրն ստանալէս յետոյ, ես դարձեալ խորհրդակցելով Գոռուզեան էֆ. ի հետ, տեղական և Որբախնամ գործին պայմաններուն ու պարագաներուն նպաստաւոր եղանակաւ կարդագրել ամէն ինչ՝ պիտի նախընտրեմ:»

Ս.յո գրութեանս վրայ Որբախնամ արտօնեց մեկնում ի Պոլիս, իր հետեւեալ 24 Յունիս 1911 թուակիր հեռագրով :

«15 հազիրան մեթուարնը մուճիպինակ, Գոռուզեան իշէ պիտի միւզափերէ, մինասիպ պիրիմի թէվիլի իրսիտէն աօնա, Իսրամզօրա կէշէ պիիւրափինիզ: Շմաւունան:»

Եւ նոյն թուակիր ու 1154 համար պաշտօնագրով, որ այսպէս կը վերջանար, «Յուսակով որ մեր հեռագրին համաձայն հարկ եւ ողածը կը անօրինէք, Զեր պատափանատուութեան տակ զգնուադ որբանոցին շահը նկատի առներով, կը սպասենք Ձեղ և կը մնանք յարգանքով:»

Եւ որովհեաւ իմ պաշտօնի շարունակումը նուագօգակար պիտի ըլլար՝ աւանց արմատապէս հարթելու մի քանի դժուարութիւններ, որք ինձ դէմ հանուուծ էին Առաջնորդարանի կողմէ, ուստի, օգտուելով իմ մելուումի յետածգումէն, (արգիւնք ժողովրդային համակիր և բուռն ընդդիմութեան) 12/25 Յուլիս թուակիր տարեկան ընդդրձակ տեղեկագրովս Որբախնամի ներկայացուցի իմ հետեւեալ պայմանները, կարենալ շարունակելու համար պաշտօնս:

«1. Խնչպէս կը յիշէ Պատ. Յանձնաժողովդ, Սպարի 27 թուակիր գրութեամբ մը զրկած եմ արդէն հրաժարականս և Յունիս 15 թուակիր գրութեամբ մը կրկնած զայն՝ ծանուցեալ պատճաններով: Եթէ այդ պատճանները վերնան և ես նպատակի մը ծառայելու սիրոյն ամէն գնով յաջողիմ իսկ համոզել ընտանիքս և յօժարիմ գարձեալ վերադառնալ Հաճըն գաւակներովս, առանց հետեւեալ պայմաններուն՝ բացարձակապէս անկարելի է:

«2. Վերսանանձնելու համար Հաճըն Որբանոցի Տնօրէնութիւնն կամ շարունակելու համար զայն՝ ես պէտք է ըլլամ բացարձակապէս անկախ իմ բարոր գործերու մէջ այնպէս, լիչպէս զոր օրինակ հայր մը իր տունին մէջ՝ հարիւրաւոր զաւակներով և անոնց դարգացումին բարուոք դաստիարակութեան ու խնամածութեան յատկացուցած պաշտօննեաններով:

«3. Պէտք է պայմաննեւորուիմ աւնուազն 3 և առաւելին 5 տարուան համար:

«Եթէ այս երեք պայմաններն որք որչափ ինձ՝ և աւելի Հաճնոյ Որբախնամ գործին ճակատագիրն ապաշ հովերու համար անհրաժեշտ են, գոհացներու յօժարի Պատ. Յանձնաժողովի, այս առեն ոչ մի դժուարութիւն չմնար»:

«Եւ որպէս զի Հաճնոյ Որբախնամ գործը ո՞և է չափով վեափ մը չենթարկուի՝ հարկ է ինձ հեռացրել մինչեւ Օգոստ. 1, թէ Պատ. Յանձնաժողովը այդ պայմաններն ընդունած է կամ ոչ եթէ ընդունած ըլլալը հեռագրէ՝ գործը իմ անձնական, անհատական գործս նկատելով, ըստ կանխագոյն որոշման փոխանորդս նշանակելով պիտի մեկնիմ Պողիս, 1-2 ամիսն հոս գործիս զրոխը գտնուելու պայմանաւ: Իսկ եթէ ոչ՝ այն ատեն հարկ ըմբար փոխանորդի, եւ կատարեալ հանուրեամբ եւ խորունկ շնորհակարութեամբ կը փոխանցեմ գործը, Պատ. Յանձնաժողովի նշանակելիքի յաջորդիս: Եւ կը մեկնիմ:

«Խղճի և պոտի պարտք մը կատարած ըլլալու և իմ չողեհատորներուս պէս սիրած այս հարիւրաւոր ձագուկաներու օգտին համար, ըստմ սակայն, թէ Որբախնամ Պատ. Յանձնաժողովը պէտք է ընդդրէի իմ ցոյց տուած տեսակէտը, այսինքն Տեսուչները պէտք է ըլլան բացաձակակ ամերի եւ ալիև տեսակետերով ուղղակի եւ բացաձակ պատասխանաւու Պատ. Յանձնաժողովիդ: Գոնէ Հաճնոյ համար՝ ութամսեայ իմ փորձաւութիւնը, տակէ տարրեր միջոց, դաւանանք ընդունիր, այս անհրաժեշտ պայմանաւ որ, անուանուելիք Տեսուչն ևս ըլլայ կատարեապէս ուղղակիս, անացառ, անկողմնակալ ևս հանուրեամբ նույիրուած Որբախնամ գործին»:

«Սմիկա սակայն ուրացում մը չէ երբէք Աղգ. իշխանութեան կամ Առաջնորդաբաններու անժխտելի իրաւասութեանց: Անոնք կը մնան գարձեալ վերահսկադներ,

իրենց յատուկ իշխանութեամը վերին պաշտպաններ և Որբախնամ գործի յառաջդիմութեան կարեւորագոյն սաւարներ, և կը վայելեն՝ իրենց գործնականապէս ցոյց տուած հոգածութեան համարատասխան յարգանք. անկէ ալ աւելի բան մը:

«Թողողունք Սարահեանի մը ինքնատիպ պարագան, ամենավատահելի և յարգանգի արժանի եկեղեցական մ'ալ հոս, Հաճնոյ մէջ, առաւել կամ նուազ չափով պիտի կրէ ազգեցութիւնը կարգ մը շահամոլ մարդոց, որք իրենց անձնական նպաստաւորումէն զատ ոչ մի դաւանանք չունին»:

Որբախնամ իմ ներկայացուցած այս երեք որոշ պայմաններուն ընդունելութեան կամ մերժման մասին բան մը հաղորդեց ինձ մինչեւ Օգոստ. 4: Եւ ես մեկնեցայ Հաճնէն՝ Օգոստ. 5ին, որպէս զի կարելի ըլլայ գոնէ Սեպտ. ի վերջերը իմ ներկոյութիւնն ի Հաճըն:

* * *

ԹԱՆԿԱԳԻՆ ԳՆԱՀԱՏՈՒԹԻՒՆԵՐ

Որբանոցը գտներ էի յոյժ խեղճ և յուսահատական վիճակի մէջ:

Որբանոցի այդ վիճակը իր վրայ հրաւիրած էր կառավարական միջամտութիւն, զոր արգիլերու համար պէտք ունեցայ ի գործ գնելու իմ բովանդակ կորովիւ ու հնարամտութիւնը և ուրախ եմ որ կարողացայ յաջողի այդ տեսակէտով կատարած ձեռնարկներուս ու ջանքերուս մէջ՝ կատարելապէս: Այսպէս որ իմ Հաճըն ժամանելիքն երկու ամիս յետոյ, գայմագամ Հաշիմ պէջի հաւ-

ւաստիքներով կը միամաէի թէ ընդ միշտ հեռացած էր ամէն վասնգ գրաւումի և ո՛ւ և է միջամտութիւն, որոց զո՞ւ եղած և կառավարութեան ձևուք անցած էր Ատանայի Ազգ . Որբանոցը՝ դժբաղպաբար :

Իմ այս ըստածներս հաստատելու համար քաղուածք մը կը դնեմ Կիլիկիայ Վեհ . Կաթողիկոսին իմ գրած համակներէն և պատճէնը՝ կառավարութեան մատուցած իմ պատասխանին :

Նոյ . 16 թուակիր նամակով մը կը գրէի Վեհ . Կառողիկոսին .

«Ձերդ Վեհափառութիւն ,

«Ստացայ 14 նոյեմբ . թուակիր և համար 2855/503 Զերդ Ա . Օծութեան պաշտօնագիրն , որով պահանջուած տեղեկութիւններն կը փութամ հաղորդել Ահա այս է մերկ իրականութիւնը որբանոցիա ներկայ վիճակին մասին , ինչ որ գոնէ «անխնամ» ածականով չկրնար որակուի :

«Ճնորհակալութիւն յայտնեցի հետաքրքրութեանն ու հայրական հոգածութեանը համար Վսեմ . Կուսակալին , որ անցեալ ԳՀ . օր միեւնոյն իմաստով հարցում ուղղած և յանձնարարութիւնն ըրած է Եղեր անդւոյս գայմագամն , ինչպէս հազորգուեցաւ մեզ թէրզեան Յարութիւն էֆ . ի միջոցաւ . զիտել առուի միանգամայն թէ կամ դիւրիմացութիւն մը ըլլալու է և կամ ծշմարառութեան հակառակ տեղեկատութեան մը արդիւնք՝ վրդովումը Վսեմ . կուսակալի , որ միշտ հոգածու կը գտնուի որբերուն : »

Նոյեմբ . 20 թուակիր ինձ հասած պաշտօնական գեկուցագրի տաւած պատասխանս .

«Հուզուրը աղի հազրէր ի գայմագամը երեւիլիյի և իզգերլու եփենսիւ հազրէրէրէրի ,

«20 Թշրիմի սամի 326 թարիսոյ վէ իիի երից սկիզբ հուերօու թանիրաբը զայմագամը երեւիլիէրի իլէ եյրամանէտէ մեվնու եյրամը ահվալը սրինիյէ , վէ իհրիշանարը ելիյէ վի սայնիշիրինէ հազզը իլէ իրինա օրունարագ հեր պիր նկագապն իմալը , վէ եսպակը իսրիահարարընն իսրիմայի վէ ենագֆէի նեկագասըն իրմաս օլմաըլը թագիրտէն նիւեիւմերը սենիյեմիզին թէեմին իտենէլինի թարաֆը ամիզիյէ թէպիդի շերէվլարիս եմբնամի աղի վիշայէրթենամի ահենամը ճեկիլիսինէտէ պուղունըլը եմր ու իրակ պուղուրըլը . հիւիսիւմերը սկելիսիմին եկասը վարան հազզընտափի շուր թէպիդարը վիտերանէկիրինէտէ տօղը թշկիմիւրաբը ամիզանէկիրի արզ իլէ պիրապէր , ելեկվմ եյրամանէտէ մեվնու եյրամը ահվալը սրինիյէ իազրէիսի , զավաիսը սրինի նօգրափ նազարըննա սուրէրը մարդուպէտէ պուղունըլը վէ ինրիշանարը ելիյէ վէ իշվագիւարը սայիրէսի , ուսուլ վէ նրզամը տայրիսինէտէ թէկի մին , վէ եսպակը իսրիահարարընն մարդուպը աղի տայրիշանէտէ ըրդար վէ իրինա օրմագտս օրուա , շիմիրիի իրամանէնինի պիր կոնան նեկագար պուղունատըլը վէ պինակն աղեյի արզու պուղուրըլը թագիրտէն մուակնէտէ լազրինինի իյժասը րէյը աղի գայմագամը երեւիլիշիրինէ մենուր վէ միրեկազրք օլմալիկ օլ պապէտ .

Նոյեմբ. 24ին տեղեկագրեցի իրողութիւնն Նորին Ա. Օծութեան, աւելցնելով թէ «ոչ մէկ քննութիւն մեր որբերու՝ անխնամ և անպատճար վիճակ կրնայ վերագրել կամ հաստատել, թէ և տակաւին բաղձալի պայմաններու մէջ գտնուելի չատ հեռի են անոնք դժբաղդաբար»:

Եւ որովհետեւ իմ անյեղի սկզբունքն էր իմ վարած հաստատութիւնը, իրական, ձշգրիտ վիճակի մէջ ներկայացնել օրը օրին, անոր վերին Վարիչ Մարմնոյն, տեղեկագրելով ամէն ինչ և հաւատարմօրէն պատկերացնելով կանոնաւորապէս իրաց վիճակն, որպէս թէ նա անձամբ ներկայ գտնուած ըլլար իրեն ինսամոց տակ գրտնուող հաստատութեան մօտ, ստացայ յաջորդաբար հետեւեալ ՑՈՅՑԾ ԹԱՆԿԱԳԻՒՆ գնահատականներն .


5/15 Դեկտ . 1910 , համար 830 Պաշտօնագրով .

«Գոհունակութիւն կը յայտնենք ձեր զրկած Ա. Տեղեկագրին համար և կը փութանք առ այդ մեր հրահանգները տալ :

«Կիվիկիոյ Ս. Կաթողիկոսին ուղղեալ ձեր պատասխան նամակը գոհունակութիւն պատճառեց մեղ»:

15/28 Դեկտ . 1910 , համար 884. Պաշտօնագրով .

«Նախ կը փութեանք մեր գոհունակառւթիւնը յայտնել ձեր գնահատելի պաշտօնավարութեան համար : Յանձնաժողովս արդէն երբ պայմանաւորուեցաւ Զեր հետ, վատահ էր թէ արժանաւոր ընտրութիւն մը ըրած է : Ուրախ ենք սր մեր յոյսերը կ'իրականանան և օգտակար կը հանգիսանաք Զեր ստանձնած այս նոր պաշտօնին մէջ : Ինչպէս ձեր ընդարձակ նամակները, որոնցմօվ մանրամասն տեղեկութիւն կուտաք մեզ, նոյնպէս Զեր օրինաւոր և Տիպար օրագրութիւնը՝ մեծ զոհունակութիւն պատճառեցին մեզ : Վատահ ենք թէ այսպէս պիտի շարունակէք ցվերջ» :



Ապահովագործություն

1914 Ænslíður 20

7/VI 1922

Именна, мясники ча

І. УЗУНЯН

23 Դեկտ. 1910, համար 892 պաշտօնագրով .

«Որբուժիներէն Օք. Զարուհիի նշանախօսութիւնը ուրախութիւն պատճառեց մեզ, և մեր գոհունակութիւնը կը յայտնենք Ձեր կարգադրութեանց համար:»

«11/24 Փետր. 1911, համար 958 պաշտօնագրով .

«Ստացանք նոյնպէս Յուլիագար 1-31ի Օրագրութիւնը, որ իր նախորդին պէս մեծապէս գոհունակութիւն պատճառեց մեզ:

«Խուեցեալ որբուհիին հարսանեկան հանդէսին առթիւ ձեր ըրած կարգադրութիւնք ևս հաճոյ թուեցան մեզ և ուրախ ենք որ արժանաւոր կերպով կը վարէք ձեզ յանձնուած պաշտօնը:»

Այս ամէնուն հետ սակայն, Որբախնամ, տարւոյն ամբողջ ընթացքին մէջ չգտաւ յարմար առիթ, Օրակարգ անցնելու և պարու ու պատշաճ գոհացումը տալու, իմ արդարացի մէկ պահանջութիւն, զոր յիշեցի նախուապէս: Իմ կատարած դիմումը, ինձ եղած զրկանքը, «զենիլն պախչիչ»է տարբեր արդիւնքի մը չարժանացան, ինչպէս կ'որակեն առ հասարակ բարոյական գնահատումները:

* *

ԳՈՒԱՃԱՆՆԵՐՈՒ ՎՈՀՄԱԿ ՄԸ

Մինչդեռ ես գրաւուած, թագուած էի հարիւրաւոր որբերու բազմապահի կարիքներու նախապատրաստութեանց հոգերով ու զբաղումներով, զոհերով յաճախ իմ քիչ մը հանգիստ ու քունը, ինչ ծանր անակնկալներ կը դարբնուէին ինձ համար:

Միացեալի հաճոյ վարժարանաց անօրէն Գարրիէլ Խաչիկեան և եղբայրը Միքայէլ, երկու չորսունակներ,

որբախնաս անհարկի պահանջումներ ըրած և մերժուած ըլլախուն՝ հակառակորդներ դարձած, ձեռքի տակէ կը չանացին վարկարեկել զիս:

Քանի մը ջաջեր և տիմար Սուաջորդը (Երուսաղեմի միաբաններէն Պետրոս վրդպատ. Սարամեան), Որբանոցի զործերուն միջաւելերու եւ զայն շահագործելու իրենց հետամտութեանց մէջ արգիտած ըլլախուն՝ խուլ հակառակութիւն մը կը մնուցանէին և տոիթ կը փնտուէին վես տապակերու, որպէս զի ասպարէղ գտնեն իրենց աղջումնաս արարքներուն:

Այս լսուածներն անհերքելի փաստերով ապացուցուած են: Սաշափը միայն յիշեմ որ իմ պաշտօնավարութեան տարեկան երմացոյցը, անրադրատելի առաւելացիւններով օժեկով հանդեռակ Արքանոցը, նախորդ շրջանի երմացոյցէն զզալիօրէն պակաս ալ եղած է և որբերը քանի մ'ամսուան մէջ կարմրած, լեցուած, կերպարանափոխ եղած են, ինչ որ իմ հակառակորդներն խականիկարող եղած են միտեկու. և հաստատած են քանիցու:

Այդ վաս առիթը ստեղծել իրենց գործը պիտի ըլլար ու լլլակի, եթէ իրենց այդ հակառակուան, արամագրութիւններուն ծանօթ, Միհրան Գայեսան կոչուած պաշտօնեայ մը Որբանոցէն, նախաձեռնարկ բլլարով, վասութեան և գտաճանութեան գափնին ինք խուլ չմտածէր:

Այս անձը, Հաճըն համելուս յաջորդ օրն իսկ, ջերմ կերպով յանձնարարուած էր ինձ Հրանդ վրդ. Կարօնեանի կողմէ և ես, թէ՛ այդ յանձնարարութեան և թէ՛ ցիշանի տեւողութեան՝ պաշտօնեայի փոփոխութիւն չկատարելու իմ սկզբունքին համաձայն, ծայրանեղութեան հասցուցի համերութիւնուն՝ իր ապօրինի, և զեղծ արարքներուն վերաբերութեամբ:

Այդ ծայրանեկ համերութիւնը սակայն, չէր կրնար անսահման ըլլալ, ուստի, քանի՛ քանի՛ անգամներու զիւ-

տողութիւններէ յետոյ , զինք ի կարգ հրաւիրելու համար , Յնվ . 27ին հետեւեալ աղղարարագիրը դրկեցի .

ՀԱՄԱՐ 55

27 ՅՆՎ.Ր. 1911 ՀԱՅԻՆ
ԿԶԳ. ՈՐԲԱՆՈՑ

Մեծապատիւ

Տիար Միերան Գալյեան
Ուսուցիչ Ազգ . Որբանոցի

Հաճըն

«Ներկայիւս առաջին և վերջին անգամու համար կ'աղղարարուի Զեղ յարգել Որբանոցիս կանոններն , սահմանափակուիլ ձեր պարտականութեանց անթերի գործադրութեանը մէջ , և երբէք , երբէք չմիջամտել , ակնարկութիւններ չընել պաշտօնեաներէն միայն կամ միւսին գործին և ձեր դիառդրութիւնները , ինչ որ ալ ըլլան անոնք , գրաւոր ներկայացնել Տնօրէնութեանս :

«Հարկ անհրաժեշտ է որ . յօդուա Որբանոցիս երկու անբաղդացածներուն , հիմնովին փոխէք ձեր վերապահ և ոչ-օգտակար ընթացքն և այսուհետեւ սրատվին փարփառ ձեր պաշտօնին ու գործին , պատկառ կալով Որբանոցիս կանոններուն և Տնօրէնութեանս հրահանգներուն , և մէկ կ'ուզէք ծամարիս և իրական ծառայութիւն մատուցանել որբերուն :

«Երկուքու կէս ամսէ ի վեր ձեր առաջին դիտողագիրը տառացնք այսօր : Կը ցաւինք որ գոնէ առ այժմ , Որբանոց չկրնար համարավուներ տրամադրել իր պաշտօնեաներուն : Ա՛զ որ Որբանոցի տրամադրած ծաշերուն չի հաւնիր՝ աղասա է խորափիններ գտած աեղը երթալ : Զենք կարող իսիր յնեւ պաշտօնեաներուն մէջ , անոնք հաւասար են օրէնքին առջեւ , և դուք մտքէ հանելու էք բացառութիւն կազմելու ու եւ է զաղակար :

Յարգանօք

Տնօրէն Հանոց Ազգ . Որբանոցի

Այս աղղարարագրէն վերջ եւս ուղղուելու նշաններ չերեւցան իր վրայ և ես թիֆոյի համաձարակի մը դէմ պայքարելու իմ տագնապներուն մէջ (որու միջոցին 127 երկսեռ որբեր և պաշտօնեաններ , որոց մէջ կը զանուէր նաև իր ուսուցչունի աղջիկը , յաջորդաբար կը վարակուէին ու կը բուժուէին) չտեսնելու , չմելու կը զարնէի իր գծուծ արարքները :

Ապրիլ 24ին սակայն , ստացայ զեկուցագիր մը , որով ուսուցչունի մը պատուին դէմ յարձակում մը ըլլալը կը հաղորդուէր և որու համաձայն մանրակրկիտ քննութիւն կատարելով ստուգեցի թէ Գայեան՝ Տնօրէնութիւնս , ուսուցչունի մը և սպասունի մը անուանարկող պատմութիւն մը շնուած և պառաւ կիներու ականջին փսրտալով հրապարակ նետած էր , ուրիէ միտքերը պղտարուած էին և հետեւաբար Հաճընքիք կամկածու աչքերով կը դիտէին Որբանոցը :

Այդ սաայօդ պատմութեան համաձայն , Որբանոցի երեք ուսուցչունիներ չնորհաւորական այցելութիւն տուեր են Ծնունդի աօնին օրերը Տնօրէնութիւնս , որ հիւանդ պառկած էր և տեսնելով որ արթուն չէ մեկներ են : Սնունց մեկնելու պահուն ասկայն , Տնօրէնութիւնս կանչեր է անոնցմէ մին , խեղճ , այրի կին մը , զոր համրութեր է և միւս երկու ընկերունիններն , օրիորդ , որոնցմէ մէկը Գայեանի աղջիկը և միւսը անոր աղջեցութիւնը կրած մէկը , լրտեսեր և տեսեր են այդ զայթակղական արարքը : Ասկէ զատ , սպասունի մը հետապնդական աղջիկը : Ասկէ զատ , սպասունի մը հետապնդական աղջիկը : Ասկէ զատ , սպասունի մը հետապնդական աղջիկը :

Նկատի ունենալով խնդրոյն ծանրակշիռ հանգամանքը , մանաւանդ այն տեսակէտով որ Որբանոց բարու

յականի մասին կասկածելի կը դառնար յաչս ժողովրդեան, ինչ որ կրթական հաստատութեան մը համար կործանում ըսել էր, այլևս վերջակէսը դրի իմ համբերութեան և հետեւեալ նամակներով, մէկ կողմէ Որբանոցէն խաղաղ հետացուցի այդ չարաբանութեանց տիրահաջակ հեղինակներն ու միւս կողմէ Ազգ. Իշխանութիւնը հրահրեցի կատարել իր պարտականութիւնն, աշմաքուրեան իրազեկ շղաղով եւ ժողովուրդին գայրակած միտերը վերաշինեղով, ինչպէս կը պահանջէր իրաց լիճնակը:

ՀԱՄԱՐ 114

24 ԱՊՐԻԼ 1911, ՀԱՅԻՆ
ԱԶԳ. ՈՐԲԱՆՈՑ

Մեծապատիւ

Տիար Միհրան Գայեան

Հաերն

«Զեր պաշտօնը Համար Ազգ. Որբանոցին մէջ՝ վերջացած է այսօրութիւնէ սկսեալ հետեւեալ, պատճառանկրով. 1. Համար 55 և 27 Յունիվ. 1911 թուակիր պաշտօնագրով մը Տնօրինութեանն կողմէ ձեզ ուղղուած աղդամարտութիւնէ մը յետոյ եւս, ոչ միայն չէք ուղղած ձեր խառնակից ընթացքն, այլ եւ Որբանոցիս ներքին կանոններուն հակառակ շարժած էք:

2. Սնուանարկած էք Տնօրինութիւնն եւ Որբանոցին պաշտօնեանեցեն մէկին ու միւսը, արտատառելու ամենադաման մտածումով ի հարկէ՝ անոնց պատիւը, ինչ որ պատոյ զգացումն զուրի մարդու գործ կրնաց շղաղ միայն:

«Այս երկորդ խնդրոյն համար խնդրած եմ Գեր. Առաջնորդ Հայրէն, որպէս զի հաճութիւնը ունենայ ուրոշեալ օրի մը մէջ «ՊԱՏԻՌԱ ԱՏԵԱՆ» կազմել Խառն ժողովով կամ յատուկ Յանձնաժողովի մը միջոցաւ,

հարկ եղած մանրամասն քննութիւնը կատարելու, ճշշմարտութիւնը երեւան բերելու և գայթակղեալ միաքերը միամտելու համար:

Տնօրին Համար Ազգ. Երկուու Որբանոցի
«Յ. Դ. - Այս պայմաններուն մէջ, այլևս անհնար կը դասնայ Օր. Եպոսէնի ալ պաշտօնավարութիւնը: ՆՈՅՆ»

ՀԱՄԱՐ 45

24 ԱՊՐԻԼ 1911, ՀԱՅԻՆ
ԱԶԳ. ՈՐԲԱՆՈՑ

Գերապատիւ

Տեր Պետրոս Վարդապէտ Սարանեան
Կարուլիկ. Տեղապահ

Հանքի

«Որբանոցիս պաշտօնեանկրէն Միհրան էֆ. Գայեան, որ նախարդ ըրջանին անօրէն ալ եղեր է, այսօրութիւնէ սկսեալ դադրեցուցաւած է պաշտօնէ և այլևս ո՛ և է առնչութիւն չունի Որբանոցիս հետ, զոր ի տեղեկութիւն կը փութամ հարդրդել Զեր Գերապատուութեան:

«Այս անձը բացարձակապէս, խասակար եղուծ է Որբանոցիս և իմ բովանդակ ջանենար զիմք ուղղութեան բերելու համար, կը ցուխմ որ ամուլ մնացած են մինչեւ այսօր: Առաջին և վերջին աղդամարտիր մը իրեն ուղղուած՝ 27 Յունիվար թուակիր, մնացած է նոյնպէս ապարդիւն:

«Իր վրայ կը մարմառագրին բիրոսութիւն, օրինացնցութիւն և անուանարկութիւն: Այս վերջայն նոր մէկ զրուագը երեւան ելաւ այսօր, որու մասին հարկ եղած քննութիւնը կատարեցի և հաստատեցի որ Գայեան էֆ. Խիղճ, պարկեշտութիւն և բարոյական մէկ կողմ

դրած՝ պատոյն հետ կը խաղայ Տնօրէնութեանս և պաշտօնեաներէն մէկին ու միւսին, որոց վերագրած է պատփիւ և պարկեշտութեան հակառակ ընթացքներ և անոնց անունին արատաւորումով՝ արատաւորած նաև Որբանոցիս սուրբ և անաղարտ անունը, ինչ որ արձագանդ գտած է նաև Հաճն քաղաքի մէջ։ Ահա՛ ուսուցիչ, ահա՛ կրթական պաշտօնեայ։

«Կը խնդրեմ Ձեր Գերապատութենէն որոշեալ օրի մը մէջ յասուկ նիստ մը գումարել տալ կրօն. և Քաղ. Խառն Ժողովի կամ անկէ բղխած «ՊԱՏԻՈՅ Ս.ՏԵ.ՍՆ» մը կազմել տալ, ուր գտնուի նաև Տնօրէնութիւնս և ուր պահանջուի սէտք եղած բացարութիւններն, հարկ եղած մանրամասն քննութիւնը կասարելու, ճշմարտութիւնը երեւան բերելու և գայթակղեալ միաքերը միամբելու համար։

«Վաղիւ ժամ 8—9 (լ. թ.) անձամբ ևս պիտի ացելեմ Ձեր Գերապատութեան, այս խնդրոյն մասին մէկ քանի տեղեկութիւններ եւս հաղորդելու համար։

«Գայեանի աղջկան, Օր, Եպրուհիի պաշտօնավարութիւնն եւս վերջ գտած է Որբանոցիս համար, հաշխընթաց և մահաւանդ ներկայ պատճառներով։

«Խնդրելով որ Ձեր Գերապատութիւնն Արքանոցին յառուի սյն իննական խնդրոյն նամակ հարկ եղած կառւորութիւնն ընծայել և փրկել երեք տնօւելուն և մասանդ Որբանոցիս անունն ու պատիւը, մեամ հային։

Տհօրէն Հաճն Ազգ. Երկան Արքանոցի»

Վարդապեար ուղիղ ընթացք մը ցոյց չտուաւ երեք և կատարելապէս մատնեց ինքնաթիւնն։ Դոյլ գործիք քանի մաղաներու, անոնց ժայթներու ծառայելով եպիկոպոսական վկայական մապահովել իրեն եւ յի խախտել իր դիրքն, այդպիսի անարդ միջոցներով, Ահա-

կէ անդին ի՞նչ կուզէ ըլլայ։ Մանաւանդ որ իր այդ ընթացքով կարելի էր պարտկել իր բացարձակ ոչնչութիւնն իբրևու առաջնորդ և յայտնի տիսմարտութիւններն ժողովուրդին աչքէն։

Ահա՛ թէ որպիսի ապիկար թիփ մը կոչուած էր վարկու 4—5000 տնւոր կարեւոր հայութեան մը ճակատագիրը, ափա՛ս։

Վարդապեար ո՛չ միայն իմ գծած ուղիղ և շինարար ընթացքին չհետեւեցաւ, լոիկ, մնջիկ և արմատապէս իրական դարման մը տանելու՝ տեղական այդ կարգի տիսուր և անպատուաբեր բարքերու և քայլ մառներու համար գէպի աղնուացում, այնու ընդհակառակը Գայեանը պաշտպաներու, անոր թէզը խրացնելու ձախող գեր մ'սաանձնեց և միացած ազգական քանի մը աղաներու ու անոնց արբանեակներուն հետ ըրաւ այնպիսի բաներ, որք քար հանել կուտան Համբաւան(*) շրջանի կարգ մը լրտեսներուն ու պաշտօնեաներուն։

Առաջարկեց անպատկառորդն։ «Գերսախն Որբանոց ընդունել Գայեանը, խնդիրը փակել և արծարծումի առաջքն առնել»։

Զգացի որ արիւնը կ'եռեւեկիր իմ ներսը, այս մարդուկը փորձանք պիտի բանար իմ գլխուն, շահագործելով իր Առաջնորդի հանգամանքը և քանի մ'ա-

(*) Արդէն՝ «Դրեգէ՛ Արքախմամին րոդ դրամ դրիկ, իր գրպանեն չպիտի դրիկ եա, Հանձնեցինու առեան գինն և որ պիտի դրիկ։ Երկ թեմի կրնաւ կոր կառավ րի՝ յանձնենի՛ (Արքանոցը) կառավարութեան, ան պատրաս և հոգալու և ընթանելու» իր խօսքերը, զարս վախեց անձահօրէն՝ Արքանոցը շինութեան յատկանալի դումաք մը, վանքին Առաջնորդաբանին շինութեան յատկացնելու ձգտում ներւու առթավով, որուն ես արգելք կը հանդիսանայի՛ կը յատկանշեն զինք ինչպէս պէտք է։ Հ. Հ.

զաներու վաստակած պատմագրաւթիւններն։ Ես զանազ չէր ըլլար սսրայն։ Համեցիներու կառկածու վերաբերութը դէպի Որբանաց՝ անոր ամենօրեալ մահացու մն եր։ Ի՞նչ ընել։ Քա՞նի կը միշեի վարդապետն ընթացքը միշար արամագրաւթիւնները, կասագաւթիւն կուգար վրաս։

Կը անենէի, կը չօշափէի որ Առաջնարդարանն ըստածը ,
փոխանակ ժողովարդի ծով ցուերան զարման փնտր-
ռելու , բնոր հակառակը փորձանք կը հրաժիբէ անոր գըլ-
խուն . . . :

Անփական միացի իմ պահանջու մին մէջ : Առանց քըն-
նութեան , առանց ժողովուրդին միաքերը հանգալաւա-
լու՝ գիտէի թէ ամէնօրեայ ըսի , ըստուներ անպակաս պի-
պի ըլլացին և անդպրաւթիւնը խոյս պիտի սար Որբանտ-
ցէն ու Հաճունէն միանգամացն :

Իմ պահանջած քննութիւնը տեղի չը անենար :
Ըսդհակառակր . Ապրիլ 27ին ինձ լուր կը արուէր թէ
Առաջնորդաբանի մէջ խարհդակցաթիւն կը կատարուի
Դայեանը հանդիսաւորապէս Արքանց բերել . Աերողու-
թիւն խնդրել տալ եւ վերահաստատել պաշօնին մից :

Ուրեմն ոչ առաջնորդ , ոչ ժաղավական ատելէ առաջ գտիք չարիքներուն վրայ երբէք չէին մասներ և իմ բացարձակ պատսախանութուութեան առկ գտնուած Որբանոցը՝ գալիքալզութեան թասոր մ'ընել չէին խղճահար բեր : Խախտանձն ու քէնք կորցուցեր էք զիբունք :

Սրբիկերու համար այդ ձախաւեր փորձը և պարտաւորելու համար որ պահանջուած քննութիւնը կատարեն անպայման, հետեւեալ խիստ նամակը պարտաւորեւեցաւ ուզգել.

2000 119

Գերապատիւն Տեղապահ Առաջազգության Հանձնաժողով
Տեղապահ Վրդ. Սարանեան Կաթող. Տեղապահ
Եւ Նախագահ Կրօն. Եւ Քաղաք. Խառն Ժողովոյ Հանձն

«Հարկ կը զգամ անգամ մ'ես գրել Ձեր Գերա-
պատութեան այն ծանրակշիռ խնդրոյ մասին, որ ամ-
սոյ 24էն ի վեր կը հրդեհէ իմ Տնօրէնութեան, իմ բա-
ցարձակ պատասխանատութեան և Ձեր հոգեւոր հայ-
րութեան տակ գանուած հասաւատութիւնը»:

«Թէ Զեր Գերապատութեան ուզգեալ համար 115
և 24 Ապրիլ թուակիր գրութեանս վրայ ։ ցարդ ի՞նչ ողո-
շում արուեցաւ, ի՞նչ կատարուեցաւ և ի՞նչ պիտի գոր-
ծուի՝ անձանօթ կը մնալ ինձ :

«Խնդրոյն զմնազան համգամճնքներուն վրայ բաւական ընդարձակ տեղեկութիւններ անձամբ հաղորդելէս յետոյ Զեր Գերապատուութեան, ճիշտ է թէ՝ իրեւ Զեր Գերապատուութեան երկար խոյնդածութեան արդիւնք եւ իրեւ Համեյ ուղղամիտ ազգայնոց ունաց Զեզ դիմելով թեղադրած խորհուրդ, առաջարկեցիք ինձ բարեկամաբար թէ՛ Ազգ. Առաջնորդարանի մէջ Բ. օր և թէ Ազգ. Որբանոցիս մէջ Գ. օր, վերսին ընդունել զՊայեան Ազգ. Որբանոցու իր պաշտօնին մէջ եւ խնդիրը փակելու արծածութիւն առաջնութիւնը: Բայց այդ «բարեկամական և Ազգ. Որբանոցու իրավելու» նպատակաւ կատարուած առաջարկներն վերջնականապէս մերժելու, անգամ մ'ես ինդրելով որ ո՛ւ և է չափով ցու պատճառելու չէ Զեր Գերապատուութեան և թելուղիր ազգայնոց, կուգամ բացատրել թէ ինչ համոզումներու վրայ մերժած եմ:

«Կը մերժեմ, որովհետեւ ո՛ եւ է որոշում տալէ առաջ և գործադրելէ առաջ, կարելի եղածին չափ ամէն կողմէրը կը մտածեմ և օգուտաներն ու վնասները հաշխա՞ կ'առնեմ, իմ ձեռնհասութեան և կարողաւթեան չափով։

«Կը մերժեմ, որովհետեւ գործադրած որոշումիս մէջ պայած ըլլալու ո՛ և է համոզիչ փաստ կամ ապացոյց չկայ և չի կրնար գտնուիլ։

«Կը մերժեմ, որովհետեւ վաս մըն է, պրարտիչ, խառնակիչ, ըմբոս, գեղջարար, անուանարկիչ և անպատիւ ու նողկալի մէկը։

«Կը մերժեմ, որովհետեւ մինչեւ այսօր Որբանոցիս մէջ ունեցած պաշտօնավարութեամբ՝ վնասակար եղած է քայարձակապէս Որբանոցիս։

«Կը մերժեմ, որովհետեւ իր խառնուածքը թիյնով թրմուած է, հետեւարար կը թունաւորէ գտնուած միջավայրն ու զինք շրջապատողները։

«Կը մերժեմ, որովհետեւ առաջին օրէն մինչեւ այսօր վինք ուղղութեան բերելու համար իմ բորբ միջոցներն սպառեցան. խրատ, յորդոր, սասա, յանդիմանութիւն, սպառնալիք, բարեացակամութիւն, ամէն ինչ մնացին ապարդիւն։ Հօր մը, եղած մը դերը կատարեցի, չհասկցաւ, չձանցաւ, չուղղուեցաւ։ Եւ փորձեալը փորձել պէտք չունիմ։

«Կը մերժեմ, որովհետեւ այդ ապաստ անձը ո՛չ թէ սիստ մը գործած է անգիտակցօրէն, այլ ընդհակառակը, կառնելով որ իր բորբ սեւ արարքներն յայտնի են ինձ, հետեւարար իր պաշտօնի վրայ մնալը կատածելի, իր դիրքը ապահովելու համոր, գիտակցօրէն թիսած է ամենավատ և ամենափափուկ մի պատմութիւն, նետած է զայն հրապարակ ճամբը կիներու յատուկ միջոցաւ մը, պղտոր ջուրի մէջ ձուկ որսալու համար։

«Կը մերժեմ, որովհետեւ եթէ ընդունիմ՝ քաջ գիտեմ թէ յետինն չար քան զառաջինն պիտի ըլլայ և Որբանոցիս անունը պիտի լրբացուի։

«Կը մերժեմ, որովհետեւ իմ վարած հաստատութիւնն՝ պատկառանք միայն պէտք է ազդէ բորբ զինք շրջապատողներուն, մանաւանդդ բարոյական տեսակէտով։

«Կը մերժեմ, որովհետեւ ինչպէս պատոյ զգացում ունեցող ո՛ և է ընտանիքի հայր, պարտաւոր է նախանձախնդիր ըլլայ իրեններուն պատոյն, նոյնպէս և ես, որուն ամբողջ Ազգը վստահած է հարիւրաւոր անմեղ անգաղղացածներու պատիւն ու ճակատագիրը՝ հայրական բարձր պաշտօն մը յանձնելով։

«Կը մերժեմ, որովհետեւ եթէ ընդունիմ՝ ընդունած պիտի ըլլամ անքարոյականութեան անջնջելի մուրը, մինչեւ այսօր անարատ ու անբիծ մնացած ճակտիս վրայ ինձ համար մահը նախամեծար է։

«Կը մերժեմ, որովհետեւ ցորչափ կ'ապրիմ՝ պէտք չէ երբեք օձեր և խենք գյուղութիւն ունենան կամ սողուկին իմ վարած հաստատութենէս ներս։

«Վերջապէս կը մերժեմ, զի պատուախնդիր ո՛ եւ է անհատ այդպիսի առաջարկ մը մերկայելի առաջ, եթէ շախորդի՝ պիտի ցիրեայ ներել իրեն եւ կատարեզակս պիտի համոզուի թէ յարացար կը պիտի։

«Ներփակած եմ պատճէններն իրեն ուղղուած աղդաբարագրի մը և ամսով 24ին դրկուած նամակին, որպէս զի անոնցմէ ևս համբաք պէտք եղածը և համոզուիք թէ մենք, ո՛չ ոքի անիրաւած չենք, ընդհակառակը, ամենաբացառաբար չատ համբերատար եղած ենք։

«Եւ որովհետեւ ինչպէս իմ վարած հաստատութիւնն, նոյնպէս և անոր ընդհանուր երկեռ որբերն ու պաշտօնեաները Ազգին կը պատկանին. Ազգ. Իշխանութեան

պարտքն է անոր վեասող, անոր սպառնացող ամէն երեւոյթ արդիել և պատել և ի գործ դնել ամէն կանխանող միջոցներ, որպէս զի ո՞չ ոք կարենայ համարձակիլ անոր անունն արատաւորեւու փորձեր փորձել:

«Իրը այն, անմիջապէս տեղեկագրեցի իրողութիւնն և խիստ քննութիւն պահանջեցի Ազգ . Իշխանութենէդ , որպէսզի ճշմարտութիւնն երեւան բերելով զայրակիած միշտերն հանդարտեցուուին :

«Կը պահանջեմ, որ Ազգ . Իշխանութիւնդ կատարէ իր պարագանութիւնը և արդարութեալի լուծէ այս փափուկ եւ ծանրակշիռ հարցը:

«Կը պահանջեմ, որ ձգձգում տեղի չունենայ և ոլ-ջամփա խորհրդածութեամբ մը ժամ առաջ որոշուի ըլ-լայիքներն :


«Կը պահանջեմ, որ Որբանոյս ապաստանած հարիւրաւոր որբերու մայրեր, կատարելաւովէս համոզում գոյացնեն թէ որպիսի ձեռքերու մէջ կը գտնուին իրենց միրասուն դաւակիներն :

«Կը պահանջեմ, որ Համեսոյ բովանդակ բնակչութիւնը, նոյնպէս և համօրէն Ազգը, բարոյականի տեսակէտափ ու և է կասկած չունենան իմ վարած Որբանոցի մասին»:

«Կը պահանջեմ, որ Տնօրէնութեանս և անուանարկուած պաշտօնէից կամ բանցաւորութիւններն ապացուցոի եւ կամ պատիւնին վերահաստառի յատուկ ծանուցմանք եւ պաշտօնական յայտարարութեամբ:

«Իմ մասին, ես պատրաստ եմ իմ անձնական ան-
կախութիւնը, աղասութիւնը զոհել և մինչեւ վերջն
շունչս կամտար գերին ըլլալ այն հերոսին, որ կարենայ
ապացուցանել ո՛ւ և է չափով անբարույթիւն իմ վրայ :

«Իմ մասիս այս չարաբանութեանց հեղինակին դէմ



ԵՐԿՐՈՎՈՐԴ ՊՈԽԱԿԱՆԻԹԻԹԻԹԻԹԻՒՆ, ՀԱՃՆՈՅ ԱԳԻ. ԱՐՔԱՆԱՅԻԲ

ալ ո՛ և է վրէժիմնդրութիւն չունիմ, կը մաղթեմ որ
Աստուած չնորհք տայ իրեն :

«Բայց եթէ Սզգ. իշխանութիւնդ չուղեր կամ ինք-
զինք անզօր կը զգայ այս ինդիրը լուծելու պարտ ու
պատշաճ կերպով, այն ատեն ես պարտաւոր պիտի ըլլամ
ի գործ դնել աարբեր միջոցներ, վերահաստատելու հա-
մար թէ Հաստատութեանս և թէ նշաւակեալ պաշտօ-
նէց պատիւն ու անունը : Ասոր համար ալ պիտի սպա-
սեմ Սզգ. իշխանութեանդ ընելիքին՝ մինչեւ քանի
մօր ևս :

Խորին մեծարանոք են .

Տնօրին Համնոյ ազգ. երկսեռ Որբանոցի

Յաջորդ օրը հազորդուեցաւ ինձ ի պաշտօնէ թէ
Գաւառ. Կրօն. և Քաղաք. Ժողովներէ՝ վարդապետին
կողմէ անուանուած անդամներով կազմուած է «Քննիչ
յանձնաժողով» մը, որ ձեռնարկած է արդէն գործի և որ
Որբանոց պիտի գայ նոյն օր, քննութիւն կատարելու
համար :

Արշափ կը լիչեմ, հետեւեաներն էին այդ «ՊԱՏԻՈՑ
ԱՏԵԱՆԻ?» անդամներն, զորս կ'արժէ ձանչնալ :

Պետրոս Վ. Սարանեան — Նախազահ

Յարութիւն Թերզեան — Ատենապետ

Միսափ Շախուրսրմեան — Ատենադպիր

Յակոբ Քհ. Գուլումնեան

Մինաս Պահատեան

Պետրոս Ռեզունեան

Ասառուր Մանկրեան

Յակոբ Տատեանեան

Յակոբ Գրբեաւարեան

Այս վերջինը, բարի ծերուկ մը պատկառելի, միակ
բարերարը Համնոյ ազգայիններէն, որ կարեւոր կտակ մը

աւսի ըրած և որ անվերապահ յարգանքը կը վայելէ բոշ
վանդակ Համնոյ լինակցութեան :

Տնօրինութիւնս ոչ միայն չիրաւիրուեցաւ ներկայ
դանուելու քննութեանց, այլև իբրև ամբաստանեալ՝ գէթ
չքննուեցաւ ալ :

Զքննուեցաւ նաև միւս ամբաստանեալը, այրի ու
սուցուհին :

Զքննուեցաւ նոյնպէս մառանապետը, որ գիշեր ցե-
րեկ Տնօրինութեանս սենեալը կը գանուէր :

Եւ քննուած վկաներն մենք ևս հարցաքննելով,
տեղեկացնաք թէ Յարութիւն Թէրզեան և վարդապետը
կատարած են զլիաւորաբար հարցաքննիչի դերը՝ յանդի-
մանութիւններով, սղառնալիքներով, որոնց ճնշող ազ-
դեցութենէն ընդվկելով պահ մը, երեք վկաներ, հետեւ-
եալ ուշագրաւ պատասխանները տալ պարտաւորուած են :

Ա. Խոհարարուհի. — «Մեր այս ըսածները սուտ են
առ, անո՞ր (անուանարկիցն ակնարկելով) ըսածներն են
ուղիղ, որ, խիզ և պարկեշտութիւն մէկ կողմ դրած,
ներկարարի ինչի (կարաս) մը դրած քովը, ձեռքերը կը
թաթիւէ մէջը ու հանդիպածին կը փակցնէ :»

Բ. Խոհարարուհի. — «Այս, եթէ ես ճիշտը չեմ ըսեր՝
չսեանեմ իմ զաւակացս խերը, բայց եթէ ես ճշմարիտը
միայն կ'ըսեմ և դուք չէք հաւատար ու սուտ կը նկա-
տէք՝ գուշ չտեսնէք Ձեր զաւակաց խերը :»

Գ. Հիւանդապահուհի. — «Դուք կը կարծէք որ մեր
պաշտօնէն չզրկուելու համար այսպէս կը վկայենք, շատ
կը սիսալիք, վասնզի ես միտք չունիմ արդէն պաշտօնս
շարունակելու և կինաք այսօրուընէ իսկ հրաժարեցնել
մեզ: Բայց Աստուծոյ հոգի պիտի տանք, ինչ որ է մեր
գիտցածը, անկէ տարբեր բան մը չենք կարող ըսել :»

Ահա կիներ, որք հակառակ իրենց անուս ու տզէտ

վիճակին, իրենց անխարդախ, համարձակ պատասխան՝ ներով շատ աւելի արժանիք կը ներկայացնեն՝ քան զի՞րենք հարցաքննող Մարմնն հաւաքարար, իր վեղարքաւոր նախագահով։

Որպէս թէ պաշտօնէից վկայութիւնք անբաւական ըլլային պէտք եղածին պէս լուսաբանելու և ձշարտութիւնն երեւան բերելու, առանց խզահարութեան, որբուհի մ'ալ կը կոչեն հարցաքննութեան։

Սյայդարափ մը վրայ «Հայր սուրբ, երե կարելի և որբերն ու որբուհիները խնայեցի՛ք, աննեղուկ մշեր ասանկ հարցերով չպետրուին» կը գրեմ ու գոնապանին հետ գոնափակ աննեակէն ներս կը դրկեմ։ Բարեբազդաբար կրկնութիւն անզի չունենար։ Թէ եւ յետոյ կը տեղ զեկանամ թէ Նորին Գերապատութիւնը չափազանց նեղարակը է եղեր մեր գրածէն։

Յաջորդ օրերուն մէջ ձեւքի տակէ և յայտնի՝ ստիպութեանք կ'ըլլան պաշտօնէից, որպէս զի չծածկեն, շիտակը ըսեն, իրենի (թնիչները) զիտեն, վատահ են որ եղած է, իրողութիւն է շառածներն, բայց կ'ուզեն որ պաշտօնեանքը իրենք անձամբ գան և սրբագրեն վկայութիւննին, երբ դեռ ուշ չէ։ Մեղք են, յետոյ շատ պիտի զղան, են, են։»

Միւս կողմէ լուրեր, տարածայնութիւններ կը հասնին մինչեւ մեր ականջը, թէ՝ «Ճարաթէ մը Որբանսցի Տնօրէնը պիտի ճամբուփ, այսինչը պիտի դրուի Տնօրէն։ Թիթեղներ գարնելով պիտի ճամբեն Տնօրէնը մինչեւ Միւ, են, են։»

Սյադ քննութենէն երկու շարաթ յետոյ, պաշտօնաւ պէս կը խնդրեմ որ ինձ հաղորդուի քննութեանց արդիւնքը, քանի որ ես էի զայն պահանջողը։

Անպատասխանի կը մնայ իմ դիմումը։

Եւ Մայիս 18ին սանցուած Ազատաւարժի մէջ (10 մայիս թուակիր) հետեւեալը գրուած կը գտնեմ ու Կապշիմ պարզապէս։

ԱԻՐԻՇ ԱԲՇ Ա.Լ. . .

«Հաճլեհն՝ Կիվուիոյ Կերը Որբախնամ Յանձնաժողովին կը հեռագրեն թէ յաղաքին Ազգ Որբանցին Տեսուց թովմաս Գարազաշահի ԱՆԲՈՒՅՑԱԿՈՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Պլաղով տեղին Քաղաք. Ժողովի և Կարող Փոխանուրդին Շնուրթեամբ անորածեց և անոր հեռացումը Հաճլեհն։»

Չոս չմոռնամ յիշել թէ քննութեանց տեղեկագիրը ստորագրուելու պահուն «Պատույ Ատեանի» քանի մը անդամները կը մերժեն ստորագրել և վարդապետը զայրանալ, հրաժարիլ կը սպառնայ ու կը պատուէ թուղթը, որուն վրայ տեղի տարով՝ ի վերջոյ կ'ստորագրեն ի նորոյ պատրաստուած գրութիւնը, բայց Յակոբ աղա Գրգեաշարեանէ, որ կը խյարաբարէ թէ «աննեղ մը դասպարտելու համար չլրնար երբեք սուրագրութիւն դնել» և իրենց այդ արարքին համար ալ կը բողոքէ։

Մինչեւ այդ պահը, ես միշտ հետամուտ եղած էի խնդիրը կարգագրել տալ տեղական միջոցներով և բաւականացած էի օրը օրին եղածները տեղեկագրելով Որբախնամի, իմ անցեղի սկզբունքին համաձայն, որպէսզի Հաստատութեան Վարիչ Մարմնը իրազեկ ըլլայ անցած դարձածին։

Ազատաւարժի այդ գրուածը սակայն, որ ի լուր աշխարհի զիս անբարոյական կը հոչակէր, պարտաւորեց զիս, վերասին պահանջել քննութեանց արդիւնքը անպայման և անմիջապէս։

Իմ այդ գրութիւնը կը վերջանար այսպէս.

«Եթէ երբէք Զեր Գերազատութիւնը, մեր այս գրութեան վրայ ալ հաճութիւնը չունենայ հարկ եղած բաւարարութիւնը տալու մեղ և կորովի ու գործնական թափով մը պարտ ու պատշաճը չանօրինէ՝ մենք ի գործ պիտի դնենք մեր միջոյներն ի պաշտպանութիւն մեր պատոյն, որ մեր կեանքն է և գուշք մտածեցէք ա՛լ այնուհետեւ յուռաջ գամիք բոլոր պատասխանատուութեանց մասին։ Զի մեր պատիւը վատերու խաղաղիքը չէ և այլ եւս վայրկան մը իսկ համբերել չենք կարող։»

Մինչեւ երեկոյ պատասխան չստացայ և երեկոյին վեհ. կաթողիկոսին, Ազգ. Պատրիարքարան ու Որբանամի հեռագրեցի այսպէս։

«10 Մայիս Ազատամարտը օգուտը, իիլիին եալան, Տեամիին իիքրիրա Տր, կերեք պիտինիզ. կերեք բահրը իշարեմեկի եյքամիանե պիտուչ, փաք վէ թէմիզ Տիր. մուրախխասրմը հուգուզըմը մուհաթազա իրմէյօր, եա քեպէլինը իյէ գարիմէ ֆերման վէ եա նամուըմըն իատէսի իյէ հասիմլերիմիզին նեղալանմասրնը ատակը նամընա բալէպ իտէրիմ, գարու վէ ինրաաքընը սկրիան պիմիյօրմ։ Գարազաեան։»

Իմ այս հեռագիրը հաստաեցի նաև առանձին նամակներով և Վեհ. կաթողիկոսէն, պատր. Տեղապահէն և Որբանամէն ինագրեցի բուռն կերպով, վերանաստասումը իմ պատոյն և պարտ ու պատշաճ տնօրինութիւնը՝ վատերուն նկատմամբ։

Ս.փառ՝ որ բաւարարութիւն չստացայ։

Որբանամ, օրը օրին իմ կատարած ճշգրիտ տեղեկագրութիւններէն իրազեկ ըլլալով տեղւոյն անցուգարձերուն, հաւասի չընծայեց բարերազդաբար Առաջնորդի և Քաղաքական Ժողովի, (Պաշտօնական Հաճընի) սարքած

այդ սադրանքներուն, հեռագիրներուն, և՝ քննութեանց տեղեկագիրը պահանջեց Պատր. Տեղապահի միջոցաւ, որուն բովանդակութենէն իսկ ստուգեց և հաստատեց թէ բացաձակ կը պարագաներուն կատարած էին Առաջնորդ և Քաղաք. Ժողով։

Ուսա թէ ի՞նչ հեռագրած և գրած է ինձ Որբանամ այդ մասին։


Մայիս 25 թուակիր հեռագրով. — «Հանրն էրմենի ելրամհանեսի միւտիրի Գարազաեանա. — Մեկրուպ վէ թէկիրամբընը ալլենք, նեվապ եազըմագտա Տր, վազիքնիզ տէվամ իշինիզ. Մերխասալրդա պիլտիրիլիսի: Բարիի Գայմազամը Մանկունի։»

Յունիս 1 թուակիր հեռագրով. — «ԹէՖիմիմիզ Գավաթեանը բարբենը բասիմի, մեքրուպըմըզա պէքիկ մինիզ բավսիկ օլունքր: Շմաւոնեան»։

Որբանամի անդամ Ցակոր էֆ. իր այցաքարտով. — «Զեր գրութիւններէն զատ, նոյնիակ իրեն (Առաջնորդին) տեղեկագիրը Զեղ նպաստաւոր է և յայտնի է թէ զըրպարտել կ'ուզէ զԶեղ. բնաւ գուշք աղլացելու պէտք չունիք, ամբողջ ժողովը Զեր անմեղութեան վստան է, միայն թէ ջանացէք որ հակառակութիւնը չսաստկացնէք և որևէ նոր բաղնումի տեղի չտաք։ 26/8 Մայիս 1911»։

Որբանամի թիւ 1133 և 1/14 Յունիս թուակիր պաշտօնագրով։

«1º Զեր մասին եղած ամբատանութեան իմեդիր. — Յանձնաժողովս անկեզծ ցաւակցութիւն կը յայտնէ Զեղի, որ զոհուած էք դժբաղդ զրպարտութեան մը։ Այս խընդույն առթիւ մեղ հասած թեր ու դէմ բոլոր գրութիւններն ու հեռագրերը, ինչպէս նաև մասնաւորաբար տեղւոյդ. Առաջնորդաբանէն զրկուած հեռագրերն ու քննութեան տեղակագիրը, համոզում գոյացնել տուին մեղ որ,



Արքունի Սամաս Զայտլանեան ճան-Պ. Միանուշ Զօրապետան, թանգ բնասները սկսուանդրով
Գ. Գ. Փաթուան 15

17

արդարեւ կիրքի և ատելութեան արդիւնք եղած է պարզ զապէս՝ Զեր անձին չուրջ եղած տարածայնութիւնը։ Այն տեղեկադիրն իսկ, որու վրայ յենթավ, Զեր պաշտօնան կութիւնը՝ կը պահանջուէր Սուածնորդարանէն, բացայս ապացոյց մըն եր Զեր անելեղութեան, և մենք այս բաժնը նկատի առնելով էր որ, Մայիս 25 թուակիրտ հեռագրեցինք Զեր շարտանակել Զեր պաշտօնը, հետագա բեկով միեւնոյն ատեն Սուածնորդարան որ, Զեր պաշտօնավարութեան մասին ամէն դիւրութիւններ ընծայուին Զեր։

«Յաւալի է սակայն, որ Առաջնորդարանն հասած նոր հեռագիր մը, ի պատոսիան մեր զրկած հեռազրին, զմեզ այն համոզման կը մղէ որ, խակապէս անհնար պիտի ըլլայ հոդ Զեր պաշտօնավարութիւնը, բատ որում տեղ դական անխուսափելի դժուարութիւններ, որոց խօսքը դուք ալ կ'ընէիք Զեր գրեթուն մէջ, արգելք պիտի ըւլան Զեր իւրաքանչիւր քայլին, որով թէ՛ Որբափնամ գործը դժուարութեանց պիտի բաղիքի և թէ՛ գուք չպիտի կրնաք հանգիստ շարաւճակել Զեր պաշտօնը։

«Իրաց այս վիճակը նկատի առնելով, Յանձնաժողովը
իր հրէկի նիստին մէջ որոշեց 1. Սգդ. բարյաց մէջ պաշ-
տօնական հերթնապրով մը Զեր վատարաց աղարտուած պա-
տիշը վերահստանել եւ 2. վերև պարզուած պատճառնե-
րով հրատիրել Զնիքի, որ թողարկ Հաճնոյ Որբանոցի տես-
չութիւնը և անյներով Մարաշ, սահնձնէք տեղւոյն Որ-
բանոցին Տեսչութիւնը :

«Այս որոշման համաձայն էք որ հեռագրեցինք զեզ այսօր, սպասել մեր սոյն նամակին, հաստատելով միեւնայն ատեն մեր անդամակիցներէն Փափաթեան էֆ. ի անձնական մէկ քարթը, զոր անշուշտ ստացաք ցարդ՝

«Եյօրուան թուով հեռագրեցինք նաև Մարաշ».

Գոռողեան էֆէնտիփի, որ տեղւոյդ Առաջնորդարանին և Որբանոցին միջեւ ծագած անհամաձայնութեան պատճառաւ, փութով տեղդ մեխի և սպասէ հոն մեր նաւմակին :

«Հետեւաբար ներկայիւս կը յանձնարարենք Ձեզ որ, Գոռողեան էֆէնտիփի տեղդ համելուն, Որբանոցդ յանձնէք իրեն, տալով հարկ եղած բոլոր հաշիւները և անցնիք Մարաշ, ստանձնելու համար տեղւոյն Որբանոցին Տեսչութիւնը :

«Զմոռնանք ըսել թէ՛ Յանձնաժողով վաւերացուց Ձեր այն որոշումը, որու համաձայն վտարած էի՛ Որբացին՝ Միհրան Գայեան անուն պաշօնեան :»

Այս պաշտօնագրէն յետոյ, առանց ո՛ւ և է անհնարութեան եւ առանց ո՛ւ եւ է դժուարութեան, երկու աւմիս շարունակեցի պաշօնս և ընդ երկար կրնայի շարունակել դեռ, քանի որ վատերը քաշուած էին իրենց պատեանը՝ քաջալերութիւն չգտնելով Կեղրոնէն, եթէ սակայն այս անարդ տարածայնութեանց հետեւանքով կը նույն ենթարկուած հիւանդութիւնն, իմ Պոլիս վերադարձը անհրաժեշտ և ստիպողական չդարձնէր :

Համակերպելու համար Որբախնամի այս ձախող որոշումին, որով հաստրակաց կարծիքին առնելու նույիրագործուած կ'ըլլար վատահամբաւութիւնս, հարկ էր որ ես թաղել պարտաւորէի ի Հաճըն, անձն. և ընտանեկան սուրբ պատիւս, ինչ որ անհնար էր ինձ համար : Ուստի, այդ պաշտօնագրին հետեւեալ պատասխանը փութացուցի :

«... կը ցաւիմ սակայն յայտնել թէ՛ հրաժարումիս պատճառներն ո՛ւ և է առնչութիւն չունենալով անուածնարկութեան և զրագրատութեան խնդրոց հետ, ես պարտաւորուած եմ մեխիլ Հաճընէն Յուլիս 1ին, նախաւ

պէս գրածիս համաձայն, ո՛չ թէ Մարաշ, որպէս հրամայուած է ինձ, այլ ուղղակի Պոլիս, տակն ու վրայ եղած ընտանեացս եւ զաւակացս մօս:

«... Աւելորդ ըլլայ թերեւս նկատել թէ՛ Պատ . Որբախնամիդ որոշումները կատարեկապէս ուղիղ և անսըլիսալ ու մամաւանդ ազգօգուտ պիտի ըլլային՝ եթէ անոնց մաս կազմած չըլլար միայն, իմ Մարաշ փոխադրումը, թէւր այս պարագան արդիւնք ըլլայ՝ տեղւոյս ներկայ պայմաններն՝ ի հակառակէն տեղեկացնող Առաջնորդական հեռագրին :

«Արդարեւ Պատ. Տեղապահի հեռագրէն յետոյ, իսու հետզիւեկ փոխուեցան դերեւն : Այսօր Որբանոցս շատ տեղի ի պատուի է՝ քան անկէ առւած ո՛ւ և է ատեն և ինչպէս նախապէս ալ գրած ենի, շատ խաղաղ և հանդիսաց շրջան մը կը բոլորէ : Բովանդակ Հաճըն զզուանքով և յայտնի ահաճութեամբ կը վերաբերուի Առաջնորդին հետ, զայն նկատելով բացարձակ բատմատ, իր ընտանեկան անունին ու պատոյն արատաւորման՝ ամբողջ աշխարհի առջեւ : Իր շուրջը, իր գաւաղբութեանց և զրպարտութեանց մասնակիցներէն զատ ոչ ոք կայ : Եռյն իսկ քննութեանց տեղեկագիրն սասրագրուներէն մէկ քանիներ, զիրենք այսպանող ազգայնոց յայտարարած են թէ՛ «սիսակած են, այլոց թերագրութեանց գործիք եւ զած են» :

«Բժշկութեան մէջ դժուարութիւնը ախտածանաչումնն է : Սիստանանաչումը ուղիղ որ ըլլայ՝ դարմանումը դիւրին կ'ըլլայ այլեւս : Այս ինդրոց մէջ Կեղրոնդ, ճարտարապէս ուղիղ ախտածանաչում մ'ունեցաւ, ինչ որ ամէն գովեստէ վեր է, բայց ներուի ինձ ըսել թէ՛ դարմանին մէջ սիսակեցաւ մասամբ : Զի Մարանեան առժամեայ հիւր մ'է այլեւս Հաճընի համար, այլապէս ալ

ուղիղ ընթացք մը ցոյց առևած չըլլալուն համար ցարդ։ Այսպիսի մէկը իսպառ հեռացնելու է ասպարէքէն, ա՛տոր մէջ է Ազգին օգուտը։ Ի՞նչ եղաւ հիմա։ Ուրագործը մնաց իր պաշտօնին վրայ և անմեղը հեռացուցուեցաւ։ Իրեն և իրեններուն պահանջն ալ ա՛րդ էր արդէն։ Տակաւին մինչեւ ե՞րբ, այս Ազգին չարերը պիտի քաջարակներին ու գործի վրայ պիտի գանուին՝ ի վկաս Ազգին։»

Բացի Ազատամարտէ՝ ժամանակի, ձերիսէ ի Շարգիյէ, Բիւզանջինն, Կոհակի, և Արագած թերթերն ու պարբերականներն եւս արձագանգ եղած էին իմ վատահամբաւութեան։ Թէ տակաւին ուրիշ թերթեր ալ կա՞ն ասոնց կարգէն ի թուրքիա կամ արտասահման, չատ հաւանական է, ես, իմ տեսածները միայն յիշեցի։

Ազատամարտ, թիւ 620, 22 Յունիս 1911ի մէջ եւս գրուած էր հետեւեալը. «ՀԱՃԾՆԻ ԵՐԿՊԱՐԱԿՈՒԹԻՒԹԻՒՆԸ» վերնագրով։

«Հաճընի Ազգ. Որբանցի Տեսուցին և Կաթող. Փոխանորդ Սարանեան վարդապետին միջեւ ծագած իրնութիւր կը թուի թէ անախարժ պառակառւմ մը յառաջ բերած է քաղաքին մէջ։»

«Յունիս 21 թուակիր հեռագիր մը «յանուն ժողովուրդին» — կ'ըսէ. — Գարագաշեանի անմեղութիւնը հեռագրով վկայեցինք։ Տարիէ մը ի վեր հոս թաղ. Խորհուրդ (Քաղաքական ժողով) չկայ և Սարանեան վարդապետ իր մէկ քանի համախոներուն հետ. Թաղականութիւն ձեւացնելով, անհիմն իմադիր մը յարուցին և ամբողջ ժողովուրդը իրեւ թէ յուղման մասնուած ցոյց տուին։ Առանց դատաստանի և առանց չշմարտութիւնը յայնուելու՝ Գարագաշեանը Մարաշ տեղափոխելու մասին արուած հրամանը՝ որբերու պարագաներ»։»

և ժողովուրդը յուսահատութեան մատնած էն։ Նախանշեան և Գոռեզեան Հաճըն կը գտնուին։ Ճշմարտութիւնը անոնցմէ կրնաք իմանալ, Սարանեանի և համախոներու կողմէ արուած հեռագրէն, իրենցմէ զատ՝ ոչ ոք տեղեկութիւն ունի։ Ժողովուրդը Գարագաշեանէն գոհ է և մինչեւ որ Յանձնաժողովի մը կողմէ քննութիւն կատարուելով որբերուն պատիւր չընաբուժի. Գարագաշեանը չսիրի թողունքը որ հեռանայ. Յիշեալին կամ զրագրախիցի մասին պատկանեալ իշխանութեան դիմելու համար ժողովուրդը միջացներու պիտի ձեռնարկէ»։

Նաև Ազատամարտ, թիւ 646, 22 Յունիս 1911ի մէջ գրուած էր.»

ՀԱՃԾՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԿԱՆ ՏԵՂԱՊՈՀ Պետրոս Վարդապետ Սարանեան հրաժարական դրկած է Կղիկիլոյ Կաթողիկոսին, պատճառաբանութիւնները հաղորդելով Պատրիարքարան։ Վարդապետը բուռն կերպով կը գանգաժամանակ Որբարինամ Յանձնաժողովին դէմ, պաշտպանած ըլլալուն համար ուսուցիչ Գարագաշեանը, որու անձանականութիւնը, կ'ըսէ, հաստատուած է Իննիշ Յանձնաժողովով և վկաներով»։

Ժամանակ, թիւ 790, 10/23 Մայիս 1911ի մէջ գրուած էր.»

«Հաճընի Առաջնորդ. Տեղապահ Տ. Պետրոս Վլոդ. Սարանեան կը հեռագրէ Պատրիարքարան թէ աելոյն Ազգ. Որբանոցներու Տնօրէն թովմաս էֆ. Գարագաշեան իր ունեցած դատապարտելի լերացցներով ժողովրդեան մէջ համակրութիւնը կորնցուցած է և կ'ըսէ ԽնԴՐէ ՈՐ ՅիշեԱԼԸ ՈՒՐԻՇ ՏԵՂ ՊԱՇՏՈՆԻ ԿՈՉՈՒԻԻ»։

Ճերիսէի Շարգիյէ, թիւ 7823, 10/23 Մայիս 1911ի մէջ գրուած էր.»

«Հաճըն Տեղապահը Տ. Պետրոս Վ., Սարանեան,

Բաթրիգլսանէյէ չէքտիցի պիր թէլէկրաֆլա, մահալի էյթամհանէլէր միւտիրի թովմաս Գարագաշեան էֆ նին էհալի պէջնինտէ էնէմմյէթի գարմատըլընը իշար էտէրէք, պաշտա պիր երէ կէօնատէրիմէսինի թալէպ էտիյօր»։ Ճերիտէի Շարզիյէ, թիւ 7875, 11/24 Յլ. 1911ի մէջ գրուած էր.

Հաճընտան թարագլմըզա չէիդին թէլէկրաֆ տր.

«Ազատամարտ կաղէթասընըն 620 նօմէրօսընտա նէցր էտիւն թէլէկրաֆ միւնտէրիմաթը քեամիէն հանդը վէ սըրփ միւֆթէրյաթ օրուա, հարֆիյէն խատէ էտէրիգ ։ մէզքիւր թէլէկրաֆ միլէթ մէջիւթէրինտէ պրոլունմագ իշիւն էքսէրիյէթ այամայանլար թարագինտան չէքիլիշ տիր ։ քէյֆիյէթին Նախանձան, Գոռզեան էֆէնտիէրտէն սիւալ էտիլմէսինտէն պիր տէ մէմուն օրուրըզ ։ Գաւրագաշեանըն էյթամհանէտէ պիր տագիզա պիր գալմապ ձակ տէյիլ իշին Տէր Այիէտէի էյթամհանէլէր զօմէսիօնըն կլէկլմ իսրիստամ էրտիշէրինէ թէսսիւթ օրունուր։

«Յարութիւն թէրզեան, Մինաս Պահապեան, Աստուր Մանկրեան, Պետրոս Ուզունեան, Միսակ Շըխըրտըմեան, Յակոբ Տատրեան»։

Ինչպէս կը տեսնուի, խորմը կատարեալէ, վեղարաւոր նախագահն է միայն պակաս։

Բիւզանդիոն, թիւ 4491, 22 Յուլիս 1911ի մէջ գրուած էր.

«... Ս.յս անգամ Հաճնոյ Առաջնորդ Սարանձան Վ. իր հրաժարականը զրկած է պատրիարքարան, մանաւանդ այն պատճառաւ որ Որբախնամ Մարմինը կը պաշտպանէ Հաճնոյի Որբանացին Տնօրէն Գարագաշեանը, որ ամբաստանուած էր Առաջնորդին կողմէ։ Հաճնոյի Առաջնորդն իր հրաժարականը մասուցեր է նաև կիլլիկոյ Ս. Կաթողիկոսին որ անշուշ պիտի մերժէ»։

Բիւզանդիոնի այս «որ անշուշ պիտի մերժէ»ն և

Պոլս գալէ յետոյ մեր ստուգածին համաձայն, Պատր Տեղապահ Մանկունի Սրբագանի առ Խապահեան Կաթողիկոս քաշած հեռագիրը, որպէս զի Սարանձեանի հրաժարականը մերժուի, այնպիսի հրաշակերտներ են շիտակը, որով Հայ Ազգը այլեւս կը մանէ բարեցրծումի ուղիղ ձամբուն մէջ։ Սարանձեաններ պէտք է քաջակրտուին, վարձարուեին և Գարագաշեաններ պէտք է պատժուին, դատապարտուին։ Որպէս զի Ազգը գտած ըլլայ վրկուեան ճամբան։ Վայ քեզ քաղաք, վայ քեզ Ազգ։ Ընթերցողներն իրենք թող դատեն այլեւս թէ ո՞վ պաշտպանուեր է, անմեղութիւնը թէ վայրագ գրպարտութիւնը։

Կոհակ, թիւ 17, 15/28 Մայիս 1911ի մէջ գրուած էր.

«Դուրս հասարական ասպարեզեն .— . . . Թովմաս Գարագաշեան մը՝ Հաճնոյի Ազգային Որբանացին մէջ, տեղի կուտան այնպիսի գայրակութիւն արարժենու, որոնց մասին լրագրական լեզուն անզօր է բացայացորէն խօսելու . . . :

Ասոնք դաստիարակներ են, տեսուններ, որոնց յանձնուած է մեր ագածայ միրունդին կղթութեան գործեւ և որոնք մինչեւ երէկ բարոյականութեան մասին կը ճառէին, ու ահա նոյն այդ մարդիկ հայ դպրոցն ու Որբանացը կը վերածեն զարթի անառականոցի մը, անենալուն ու անխուսովանեթի յայլերու մէջ բռնուելով։

«Զենք ուզեր երկար խօսիլ այս մասին և խորհուրդ ալ չենք տար որ խօսուի, այլ պէտք կը տեսնենք հրաժեր կարգալու բուն խակ երկսեռ դաստիարակութեան, հաւաքական ուժերով գուրս վտարել իրենց շարքերէն բոլոր ամբարոյական պաշտօնակիցները, առանց խնայերուանոնց դիրքին ու բնաւ թոյլ չտալով որ քանի մը աղ-

տոներու պատճառով ամբողջ պաշտօնէութիւնը վարկաբեկուի:

«Այսեառածգելի պարտք կը ծանրանայ նոյնպէս Ազգ. Կեդր. Վարչութեան Ռւառամի. Խորհուրդն և գտառական իշխանութեանց վրայ, անողոք ըլլալ այս պարագային մէջ և խոկոյն ու խատիւ պատժել ամբարդականները, քանի դեռ մեր բարքերու անկումին այս նախաքայլը մէծ համեմատութիւն առած չէ:

«Դուքս հասարակական ասպարէզէն ԲՈԼՈՐ այն մարդիկը, որոնք իրենց մասնութեամբ կեանքով անպատճութիւնն իսկ են այդ ասպարէզին:

«Դուքս ամբարդականները:»

Զանց կ'ընեմ մասնաւորներու կողմէ թեր ու դէմ գրուածներն:

Եւ այսպէս տանեւիմքամեայ ազգ. պարկեց պաշտօնեայ մը առակ նշաւակի կ'ըլլար ի լուր աշխարհի, ի փառս եւ ի պատիւ հայ ազգին:

Այս հրատարակութիւնները բաւական բն արդէն որ, ամենապարկեց մարդ մը գամուի ցեխերու յասակն անկանգնելի: Տանհապատիկ աւելի հզօր հրատարակութիւններ անհրաժեշտ չեն, վերահասատապութեանը համար անմեղ զոհի մը պատոյն, տարապարտաւց նմանօրինակ վատահամբաւումին, միեւնոյն թերթերուն մէջ:

Իսկ զարմանը: Պատիւ, պատիւ, պատիւ յանցաւորներուն:

Մինչեւ իրեւ հերքում այդ բոլոր ծանրածանր հրատարակութեանց՝ հետեւեանները միայն տեսնուեցան:

Ազատաւար, թիւ 604, 3/16 Յունիս 1911

«Կիլիկիոյ Որբախնամ Կեդր. Յանձնաժողովս կուգայ հրապարակաւ յայտարարել թէ բացարձակապէս անհիմն է Հաճնոց Որբանոցի տնօրէն Գարագաչեան Թովմաս Էֆէնտիի մասին եղած անուանարկութիւնը, որ արդիւնք է լոկ նոյն Որբանոցի նախորդ Տնօրէն Արքան Գայեանի Վրապարաւութեան:

թիւնը, միայն թէ «այս զրաբարտիքան առքիւ երկառակութիւնն ծագած լլազով», հարկ դաստուած է Մարաշ փոխադրել լիշեալը:»

Կոհակ, թիւ 20, 5/18 Յունիս 1911

«Որբախութեամբ կը տեղեկանանք թէ Հաճնի Ազգ. Որբանոցի տեսուչ Պ. Թովմաս Գարագաչեանի շուրջը լուսած զրոյցները անհիմն են: Քննութեամբ արդարացած է:»

Եւ Որբախնամի պաշտօնական հերքումն եւս նոյնութեամբ հրատարակուեցաւ «Արեւելք»ի մէջ միայն, ինչ որ գուրկ կը մնար ո՛ւ եւ կ կարեւորութենէ, յանի որ «Արեւելք» արձագանք չեր եղած արդեմ այդ վատահամբաւութեան:

Ահա և այդ պաշտօնական հերքումը.


Լուսին (Արեւելք), թիւ 7732-5, 3 Յունիս 1911

Պատօնական հերքում

Կիլիկիոյ Որբախնամին

«Կիլիկիոյ Որբախնամ Կեդր. Յանձնաժողովս կուգայ հրապարակաւ յայտարարել թէ բացարձակապէս անհիմն է Հաճնոց Որբանոցի տնօրէն Գարագաչեան Թովմաս Էֆէնտիի մասին եղած անուանարկութիւնը, որ արդիւնք է լոկ նոյն Որբանոցի նախորդ Տնօրէն Արքան Գայեանի Վրապարաւութեան:

«Յանձնաժողովս կատարեկապէս համոզում գոյացուցած է Գարագաչեան էվէնտիի անմեղութեան, ինչ որ կը հաստատեն նաև Հաճնոյ ժողովուրդեն եւ որքերու մայրեւեկ հասած նեռագրեւը: Արդէն, Առաջնորդարանէն Յանձնաժողովին զրկուած քննութեան տեղեկագիրը՝ ինքնին բաւական է հաստատերու լիշեալին զրաբարտութեան մը գոհուած ըլլալը, հակառակ անոր, որ այդ տեղեկագիրը խմբագրուած է ընդդէմ Գարագաչեանի:



«Միայն թէ՝ Նկատի առներով որ այս զբարձրութեան խնդրոյն պատճառաւ, Հաճնոյ մէջ երկպատակութիւն ծագած է և Գարագաշեան էֆէնտի հոն պաշօնավարութիւնը կարգ մը դժուաբութեանց պիտի բաղկի, Զանձնածոլովս իր վերջին նիստին մէջ որոշեց Գարագաշեան էֆ. ի յանձնել Մարտչի Որբանոցին Տնօրէնութեան պաշաճնը, Հաճնոյ Որբանոցին Տնօրէնութիւնը թողլով Գոռուզեան էֆ. ի:

ԿԱՀԻ ՅԱՆԱԺՈՂՈՎՐԴԻ

Որպահնամ պես եր այս պաշտօնական հիւրենումը, նոյն իսկ օրենքի ոյժով, ամբողջութեամբ հրատարակել աւ ան-
տանակութիւնն հիւրընկազող բոլոր քերթեռուն մէջ, ինչ-
որ ցրաւ եւ իմ սուրբ պատիր մնաց աղարտուած, գե-
խոսուած, կործանուած:

Ի հարկէ իրեն Օսմ. քաղաքացի, իմ պատիւը
պաշտպանելու համար, իմ հետեւելիք ամենազործնական
և կարուկ ուղին էր դիմել երկրին օրէնքներուն արդար
արամագրութեանց և պատմել տալ բոլոր յանցաւորներն
յօրինակ այսոց: Իրաւուի՛, զո՞ր ի գործ դնել յարմար ա-
սենի՞ն՝ ինձ վերապահած եմ:

Ազգ. պաշտօնեայ ըլլալու հանդամանքս սակացն,
կը պարաւանդէր իմ գործելու աղասութիւնն այդ տես-
սակէտով և Որբահնամ կը յանձնարարէր զգոյշ ըլլալ:

Ասոնք ապիստանդ սուզի նստան իմ վրայ:

Աւասի երրորդ անգամ մ'եւս դիմեցի Ն. Ս. Օ-
ծութեան, Կիլիկիոյ Կաթողիկոսին և Աղք. Պատրիար-
քարան՝ համբաւատ ամբաստանագրով, 29 Յունիս թը-
ռակիր, ուր փաստերով կը հաստատէի թէ Սպանեան
ինքն իսկ է անբարոյական, աղջավեաս, զեղծարար,
չարագործ և ոճագործ, հետեւաբար պէտք էր պատ-
ժուէր պատշաճապէս:

Խապահեան Կաթողիկոս ոչնչ ըրաւ : Գոնէ ես չաեցի
բան մ'ընելին այս մասին : Եթ ուղեւորութիւնն իսկ դէպի
Եօվկատ և վերադարձը՝ Հաճընէ տարբեր գիծերով կա-
տարեց , հակառակ որ յայտարարուած էր թէ՝ Հաճընէն
պիտի անցնի և քանի մ'օր ալ հիւր պիտի մնայ :

Եսկ Մանկունի Սրբազնն ուղակի Որբախնամին
դրկեր եր հեռագիր, բողոքագիր, ամրաստագիր, հոգ
չէր թէ անոնք մակագրուոծ ըլլային «Նախազահ Կեդր.
Կրօն. Պատկ. Ժողովոյ» :


Աւատի իմ Պողիս ժամանելին յետոյ, ևս պարտաւորուեցայ անգամ մ'եւս զիմել իրեն՝ հետեւեալ գրավեամբ, 21 Հոկտ. թուակիր, անձամբ յիշեցնելով թէ Կրօն. Ժողովի կը պատրանէր, ոչ քե Որքախնամի:

«Պատճէնները ներփակ համար 142 և 164, Մայիս
23 և Յունիս 29 թուակիր բողոքներուս՝ մինչեւ այսօր
ո՛ւ և է պատասխան չստանալո՞ւ չափազանց դարձացուցած
է զիս:

«Եկեղեցականներու ոճրապարա արարքներն պատուհասող վերին Խշանութիւն մը գոյութիւն ունենալին ի Պոլիս՝ տակաւ տարակուսակի կը դառնայ, երբ հինգ ամիսներէ ի վեր ո՛չ միտյն ո՛և է գոհացում չեն սատնար կատարած դիմումներս, այլեւ պատասխանի մ'յակ չեն արժանանար անոնք».

«Այս ընթացքը կեղրոնիդ՝ առնուազն քաջալիրութիւն է յանցապարհներուն:

«Կը խնդրեմ որ Պատկ. Կրօն. Ժողովդ կա՛մ ի գործ դնէ իր պարտականութիւնն՝ կտրուկ կերպով տնօրինել յով գարփառն, և կա՛մ հաճութիւնը ունենայ անյապաղ հաղորդելու խնձ թէ՝ անզօր է բան մ'ընելու։ Զի ամբողջ ընտանիքի մը պատիւը՝ Սարաճեանի մը խաղալիքը չէ,



Հիմքերի թիվ՝ ՊԱԼԱԴԻՆԻ ԹԻՒԹԻՒՆ ՀԱՃՈՅ 0.99% ՈՐԲԱՆՈՅԻ
Արքունիք՝ Մարդկան թագավորութեան բնու Պահ Յակովոս ՍՊՈՒՆԻԱՆ,

և եթէ Կրօն։ Ժողովը չգիտեր պատմել՝ 0սմ. դատարանները շատ լաւ գիտեն։

«Սպասելով Պատկ. Ժողովին որոշումին, եւն.»

Կ'սպասենք տակաւին այդ Պատկ. Ժողովի որոշումին, որ վարձատրութիւն մըլլայ գուցէ ոճրագործին, քանի որ անմեղները պատիմի եւեթ կ'արժանանան։

* *

ՈՐԲՈՒՆԱՄԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հաճնոյ բովանդակ բնակչութիւնն արգելած էր իմ մեկնումը Յուլիս 1ին, այն բանաւոր պատճառաւ թէ հարիւրաւոր առողջութիւններով կրկին հանրագրութիւններ դրկած են Ս. Կարողիկոսին և Սզգ. Պատրիարքան, պահանջերով անպայման անաշառ եւ անիշխմնակալ բնեութիւն, որպէս զի մի անգամ ընդ միշտ որոշուէին պատասխանատուներն այս տիտուր ինդրոյն, իրենց արժանի պատիմը կրէին՝ յօրինակ ալոց և, փրկուէր անմեղներու ու բովանդակ Հաճնի արժանապատութիւնը։

Անզեղի եւ անհետեւանի մնաց ամբողջ հայացի մը այդ արդար աւազը և յանցապարանները քաջալերուեցան ու բաց տապարէզ գտան իրենց վատ արարքներուն, հեգներով ու ծաղրելով համաժողովրդային պատուախնդրութիւնը։

Հրաժարականիս բացարձակ մերժումը և պահանջած արտօնութեանս տրուիլը, ապահովութիւն ներշնչած էին ինձ թէ՝ իմ վերադարձն ի Հաճն, անխուսափելի պիտի ըլլար։ Քանի որ անպայման Հաճն պիտի վերադառնայի պէտք էր կանուխ մեկնիլ և կանուխ դառնալ, ժամանակին գործիս գլուխը գտնուելու համար։

Երեք անդամէ բաղկացեալ առժամեայ ինամակաւրութիւն մը կազմեցի, Յակոբ Գրգեաչարեան, Յակոբ Թուր Սարգիսեան և Սարգիս Շնորհաւորեան աղգայիններէ, փոխանորդ Նշանակեցի Դաստիարակ-Ռւսուցիչ Պրն. Յ. Զայցեանը և տամնօրեայ բացակալութեամբ մը գործնականապէս ապահովուելէ յետոյ թէ՝ մէկ երկու ամսուանիմ բացակայութիւնը, վառագ մը չսպառնար Որբանոցին, մեկնեցայ օգսասոս հին, ամէն խոսաւմ և ապահովութիւն տալէ յետոյ թէ՝ պիտի վերադառնայի անպայման։

Այցելութիւն տալէ վերջ Մարտչի, Հասան-Պէլիիի և Տէօրթ Եօլի մեր որբերուն, Պոլիս ժամանեցի Սեպտ. 1ին և ուղղակի Որբանամի զրասենեակն այցելելով, իմ ժամանումը Ժողովին իմացնել ինորբեցի։

Սեպտ. 9ին տեղի ունեցող առաջին նիստին, Ստենապետը ի զիմաց Ժողովին յայտարարեց թէ՝ ինչպէս զրաւոր եւս հաղորդած են, ծանօթ խնդիրը փակուած է վեցնապէս իրենց համար եւ կը ցախէ որ զրպարութեան մը զոհն եղած եմ։ Եւ որովհետեւ զոհ մնացած են պաշօնավարութենու, ուսի զնահաւելով զախ, ուրին տանի բարձրացուցան են ամսարշակ։ Միայն թէ 1. Որովհետեւ Զօֆ-Մարզուանի Որբանոցը պիտի վիխադրուի ի Հասան-Պէլիի, 2. Որովհետեւ Հասան-Պէլիի մէջ պիտի շինուի հաջիկի կը տեսնեն իմ Անուկայութեան, հետեւարաց յառաջէ կը տեսնեն Որբանոց մը, թէ այդ միացեալ Որբանոցը վարելու եւ թէ միանգաման շինութեան հսկելու համար, պէտք կը տեսնեն իմ Անուկայութեան, հետեւարաց յառաջիկայ տաւեցցանի համար կը փափաքին որ եւ Հասան-Պէլիի մնամ։

Շնորհաւութիւն յայտնելով հանդերձ Որբանամի գնահատութեանցը, կը պատասխանեմ թէ չեմ կիսար ընդունիլ եղած առաջարկը, նոյն այն պատճառով, ինչ

պատճառով որ մերժեր էի Մարտաշ փափաղրուելուս որոշումը : Վասն զի պատոյ ինսդիբը ինձ համար մահու և կենաց ինդիբ էր և Հածընէն տարբեր տեղ մը երթալու այն գալափարը կազմել պիտի տար Հածընցիներուն թէ՝ ու է չափով յանցաւորութիւն մը հաստատուած է իմ վրայ, ինչ որ բարյապէս մահցում էր ինձ համար, մինչդեռ իմ Հածըն վերադարձը միայն կրնար ըլլալ ջախչախիչ հերքումը՝ իմ մասին եղած զրադարտութեանց, քանի որ Արքախնակի պաշօննական հերցումը ցէր հրատարակուած՝ անուանարկումիս արձագանք եղող հաճոյակատար թերեւուն մէջ :

Սնդամներէն Սարգիս Սուին Էֆ. ի առաջարկութեամբ, երեւոյթները փրկելու համար, յանձնարարեցին անձամբ ասանկ Հածըն յաջորդս, փափաւցել հաշիւներն ու գործը և ապա դասնալ Հասան-Պէյի, ասանձներու տեղւոյն միացեալ Արքանոցներու Տնօրէնութիւնը :

Ժողովին գործը չգտուաբացնելու մտածումով համակերպեցայ այդ առաջարկին, պայմանաւ սակայն որ (12) տասներկու ոսկիի վերածու էր ամսաթոշական, քանի որ մանաւանդ յաւելուածական աշխատաթիւնք կային ի Հասան-Պէյի : Ատենապետը «Այդ կետը ժողովին ձգե» պատասխանեց, ինչ որ հաւանաթիւն կ'ենթադրէր և ես այդ համոզումով մեկնեցայ ժողովին :

Հետեւեալ օրը ինձ հասաւ հետեւեալ պաշտօնագիրը,

«Թիի 1927

Կ. ՊՈՂՅՈ, 10/23 Մես. 1911

«Մեծայարդ

«Թովիմաս Էֆ. Գարագաչեան

«Տնօրէն Հասան-Պէյիի Արքանոցին

«Աս

«Յանձնաժողովս դնահատելով Հածնոյ մէջ Զեր՝ իբր Արքանոցի Տնօրէն ունեցած պաշտօնավարութիւնը՝ իբ եւ

թէկի նիստին մէջ, ամսաթոշակի երկու ոսկի յաւելմամբ այսինքն տասը օսմ. ոսկի ամսաթոշակով՝ զՁեզ Տնօրէն կարգեց Հասան-Պէյիի միացեալ Արքանոցին, այն յուսով որ Զեր նոր պաշտօնին մէջ ալ օգտակար պիտի հանդիպանաք :

«Ինչպէս յայտնի է Ձեզ, Հասան-Պէյիի մէջ ի մօտոյ Արքանոց-վարժարան մը պիտի կառուցուի և Յանձնաժողովի՝ այս տարեցը անմին՝ զՁեզ Հասան-Պէյիի Արքանոցին Տնօրէն Տնօրէնութեան կոչելուն մէկ պատճառն ալ, այդ կառուցման գործին հսկողութեան պէտքն է, որ Ձեզ կը յանձնուի :

«Հետեւաբար կը հրաւիրենք զՁեզ փութով մեկնիլ Զեր պաշտօնատեղին, և Հածնոյ Զեր նախորդ գործն ու հաշիւները փոխանցելով Հածնոյ Արքանոցի առժամկայ փոխ-անորէն Արքէն էֆ. Սարափեանի, որ Հասան-Պէյիէն պիտի ընկերանայ Ձեզ ի Հածըն, վերադառնալ Հասան-Պէյիի ու ձեռնարկել գործի :

«Աւելուրդ չըկայ այս ասմիւ յիշել թէ՝ Հասան-Պէյիի միացեալ Արքանոցին գործն ու հաշիւները Ձեզ փոխանցեալ համար, այսօր իսկ գրուած է կարեւորը նոյն Արքանոցի նախորդ տնօրէն Տ. Փառէն փրդ. ի :

«Մալթելով Ձեզ ամէն յաջողութիւն, միամք յարգանոք,

«Ի դիմաց Կիլ. Ալլ. Կեդր. Յանձնաժողովայ
Վ. Սենապիրի Ա. Շենապիտես

Հ. Սեթել. Ա. Գ. ՇՄԱԿԱՆԵՍՈՆ»

(Կնիք)

Այս պաշտօնագրի մէջ չէր յարգուած իմ պահանջանակը հածնութիւնը, հետեւաբար անմիջապէս պատասխանեցի պայմանը, հետեւաբար անմիջապէս պատասխանեցի պատասխանը, համար պիտի ըլլար գործաւոր թէ՝ 1. Խոճ համար անհամար պիտի ըլլար գործաւոր թէ՝ 1. Խոճ համար անհամար պիտի ըլլար գործաւոր թէ՝ 1. Խոճ համար պիտի ըլլար գործաւոր թէ՝ 1.

պայմանան ընդունուելու : 2 . Թէ յօժարակամ և խողոշուկ երախտագիտութեամբ պատրաստ էի շարունակել նախորդ պաշտօնա՝ նշանակեալ թոշակով , քանի-որ հոն վերադարձ կրնար ինձ վերադարձնել վտանգուած պատիւս և այդ , կենսական նշանակութիւն աւնէր ինձ համար : 3 . Թէ այդ պարագային յօժարակամ կ'անցնէի Հասան-Պէջլի՛ , հոնտեղի հաշիւներն ևս , իմ կիրարկած կամ Որբախնամի պահանջած ձևերով պատրաստել վարժեցներու և յետոց մեկներու համար Հաճըն : 4 . Թէ Հասան-Պէջլի միայն անհրաժեշտ նկատուելու պարագային՝ ապացուցանելու համար թէ Յանձնաժողովի նեղութեանց անկարեկիր մէկը չեմ՝ կը յօժարէի տասնով ալ երթալ , պայմանաւ որ Որբախնամ հաստատէր պահանջումիս արդարացիութիւնն ակզբամբ և պետական նպաստն ստացուելուն , վճարումն ապահովէր՝ պահանջած տարբերութեան : 5 .Երեւ ամսականներու կանխիքի վճարել տեղական պետքերու կարգադրելու համար :

Յաջորդ ժողովը տեղի ունեցաւ Սեպտ. 27ին, ուր
հաղորդաւեցաւ ինձ թէ վերահստատուած էի Համայ
Ազգ . Արբանոցի Տնօրինութեան պաշտօնիու մէջ և ես
փութացի իմ խորսունկ երախտագիտութիւնը յայտնել
Ժողովին, այս հմարար և ողջմիտ սահմանին համար :

Սյու ժողովին մէջ փափաք յայտնուեցաւ որ ընտանիք մեկնիմ : Պատասխանեցի թէ՝ այդ խկ պրոցը մով եկած էի Պոլիս, և թէեւ կինս տկար եր գիզիխապես եւ հինգ անջափահաս զաւակներ ունիի, բայց և այսպէս կարելին պիտի ընէի, ընտանիք մեկնելու համար, քանի որ թէ իմ և թէ իմիններուս հանգիստն՝ այդ կը պահանջէր, և արսպէս բաժնուեցանք :

Հետեւեալ օրն ստացայ վերահսկատումիս հետեւեալ պաշտօնագիրը :

«РНР» 1353

«ՄԵծայարդ

«Թովմաս էֆ. Գարագաչեան

«ՏԵՐԵՐԵՐ Ազգ . Արքանոցին Հանճոյ»

«Փ ՀանրԸ (կ. Պոլիս)

«Ստացանք Սեպտ. 20 թուակիր ձեր երկու համակները, 179 և 180 համար»:


«Յանձնաւողովս իր երէկի նխատին մէջ պէտք տես-
նելով բարեփոխել իր նախորդ որոշումը՝ ի մասին Որ-
բանոցներու Տեսչութեանց, որու համաձայն Հասան-
Պէյլի միացեալ Որբանոցի Տնօրիչութեան պաշտօնին
կոչուած էիք, զՃեղ վերահաստատեց՝ Հաճայոց Որբանոցի
Տնօրիչութեան ձեր նախորդ պաշտօնին մէջ, ամսաթո-
ւակ որոշելով տասը օամ. ոսկի, այն յուսով թէ ձեռ
իմաստուն պաշտօնավարութեամբ օգտակար պիտի հան-
ուեանաւ իւսւագիտով տեղական ամէն վէճերէ:

«Յանձնաբարեկով ձեզ հետեւաբար որ պատրաս-
տուիք ժամ առաջ մեկնելու ձեր պաշտօնատեղին, մնամք
յարգանոք»:

Ար դիմաց կի ։ Որբ ։ Կեդր ։ Յանձնառողջությ
Ստենադպիր Ս. Տենապես
Ս. Սովորով Ս. Գ. ՇՄՈՒԻՌՆԵԱՆ»

Այս պաշտօնագիրն ու երկուք ու կէս ամսաթղակ
կանիփեկ ստանալէ յետոյ , ձեռնարկեցի մևկումի նախա-
պատրաստութեանց :

Պոլիս թողառելիք գոյքերս ամփոփեցր չկա ուն
տուիներաւ մէջ և կարասիներուս հետ ի Կէտիկ փաշա,
Տօքթ . Պ . Վարժապետեան բարեկամիս ընսակարանը
փոխադրելիք օրս , Հոկտ . 2 , արգելուեցայ թալապե-
տական պաշտօնեաներէ , որք յաջողարեցին թէ յօլերայի



ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՐԲՈՒՀԻՄԻՔ ՀԱՃՈՅ ԱԶԳԱՅԻՆ ՈՐԲԱՆՈՅԻ

1911

պատճառած արգիլուած է ու և է կարասիի փոխաղբութիւն:

Պարտաւորուեցայ սպասել, մինչև որ բարձեթինը
վերնար : Տակաւին Քարանքինը չվերցած՝ վրայ հասան-
անձրեւներ և ցրաւացւնչ քամիներ, ձմեռնամուտն դգտ-
ցնելով : Իտալեւթուրք պատերազմի պատճառաւ թեր-
թերը գրած էին թէ Գրանս . Նիկիր չողենաւը թնթա-
նօթի բռնուած է Տարտաննելի առջև : Երկաթուղիով
ճամբորդութիւն մը անյարմար գանուած էր հինգ անշա-
փահանաներով : Կինս գարմանող բժիշկը չէր յանձնարարել
ցուրտ կիմայ և աեղական ջերմ ունեցող վայրեր . ինչ-
պէս էր Հաճընը : Կինս իր նորսաւց տկարութեանը պատ-
ճառաւ կը վախնար ծովէն : Այս բոլոր պատճառներէն ,
մանաւանդ ի տես ձմեռնամուտի սկզբնաւորութեան՝ կինս
համարեցաւ իր ձագուկներով մինչեւ Հաճըն ճամբոր-
դելու յօդարութենէն և ես չէի կրնար պնդել , վտանգի-
մը պատահականութիւնը նկատի առնելով , հակառակ

Ուստի որոշեցի Հարամարի ընտանիքոք մեկնելու որոշումէս և գարնան յետաձգել տունիս փախադրութիւնը:

Հոկտ. 7 և 14 թուակիր գրութիւնսսրով բացառ
րեցի Ժողովին, 1. Սյն զօրաւոր արգելքներն, որք կը
հարկադրէին զիս առանձին մեկնիլ, 2. Դիմել առուի թէ
իմ ուշացումէս կընար պատասխանատուութիւն հրափ-
րող պարագաներ ծագիլ Արբանոցին մէջ: 3. Եթէ պայ-
ման էր ընտանիօք երթայտ՝ իրբեւ պայման ծանուցուե-
լու էր ինձ առաջին օրէն, և իբր այն յիշուելու էր նաև
պաշանագրիս մէջ: 4. Թէ ընդմէջ Ժողովին և Տնօ-
րենութեանս անվերապահ, անկեղծ յարաքերութիւն մը
անհրաժեշտ էր, որուն համար կը խնդրէի հարցապնդել
զիս ամէն տեսակէտներով և լուսապահութիլ կատարելաւ

պէս, ինչ որ մեր ստանձնած Որբափնած գործին օգտակարութեանը տեսալէտով կենսական պահանջ էր եւն։

Հոկտ. 18ին տեղի ունեցող ժողովին մէջ, ուր ներկայ էին Ստենապետը, Գ. Շնորհքեան, Ա. Թօփալեան և Ն. Գալրպեան էֆ. ներք միայն, ապշեցուցիչ երեւոյթներու հանդիսասես եղայ։

Ժողովը անձանաչեխօրէն փոխուած, կերպարանաւոխ եղած էր կարծես։

Իրենց խօսքը, ստորագրութիւնը չյարգերու չափ կը ցածնային անոնք և իրենց գնահատած մէկ պաշտօնեան նախաեկու աստիճան առաջ կ'երթալին։

Ստենապետը կը յայտարարէր թէ՝ Ժողովին որոշումն է որ ևս ընտանեօք մեկնիմ անպատճառ և Ժողովին այդորոշումը անդառնալի կը հաչակէր։ Պէտք չէր տեսներ ո՞չ բացարութեան, ո՞չ լուսաբանութեան։ «Մենի Հաճնոյ Որբանոցին համար պէտք ունիմի անանկ Տնօրինի մը, որուն կինը բովը ըլլայ։ Հոգ չէ։ Զեր պատախանը հիմա մի տաք, իրեւ որոշում հաղորդեցէր Զեր կնոջ, որ թերեւ պիտի ընկերանայ Զեզի եւ պատախաննիդ յետոյ բերէ։»

Հակառակ խօսելու ազատութիւն իսկ չարուելուն և հակառակ Թօփալեան էֆ. քանից զիս ընդհատելուն «չենք կրնար մտիկընել, բացարութեան պէտք չունինք, ժամանակնիս կարճ է» ըսկելով, մեկնելու համար քանից եկել, եկել նստելուն, հազիւ թէ կարող կ'ըլլամ հետեւեաներն ըսկելու։

«Սակայն կը տեսնեմ որ Ժողովը որոշումի կը փոխէ այսօր, ինչ որ զիս պաշտօնիս մէջ վերահաստատած օրն՝ իրեւ փափաք հաղորդած էր ինձ։ Ընտանեօք մեկնիլս անկարելի ըլլալն իմացուցած եմ։ Ժողովիդ փափաքէն, որոշումէն առաջ, իմ որոշումն եղած է ընտանեօք վերադառնալ, ինչ որ կը հաստատեն Հաճնէն մինչեւ Պուլիս ինձ հետ տեսակցող հարիւրաւոր անձննք, որոց իրեւ պատճառ ճամբորդութեանս՝ հազորդեր եմ որոշա-

պէս։ Եթէ պարտաւորուած եմ առանձին մեկնիլ՝ հակառակ իմ որոշումիս և առաջադրութեանցս, պատճառն այն է որ, անկարելիին առջեւ գտնուած եմ։ Անակնկալ զօրաւոր արգելքներ հարկադրած են զիս տեղի տալ։ Անշուշտ չէք ուզեր որ զաւակներս վտանգի հնթարկեմ։ Այն ժողովը որ այդպիսի անօրէն մ'ունենալ կ'ուզէր, իրեւ պայման ինչո՞ւ չիմացուց ինձ առաջին օրէն, ինչո՞ւ չնշանակեց պաշտօնագրիս մէջ և այսօր իրեւ որոշում պարտադրել տալ կ'ուզէ ինձ։ Իր կանխագոյն մէկ փափաքը։ Եւ երբ չվարանիր մինչեւ իսկ անդառնալի հոչակել զայն, կը կարծեմ թէ զուրս կ'ելլէ իր իրաւասութեան սահմանէն՝ միջամտելով իմ ընտանեկան կարգադրութիւններուս, ինչ որ կը նշանակէ թէ՝ պարզապէս կը կասկածի իմ պարկեշտութենէս։ Ժողով մը, որ իմ պարկեշտութենէս կը կասկածի՝ ո՞չ մի պաշտօն յանձնեալ ու չէ ինձ։ Իսկ եթէ չկասկածելով հանդերձ կը պնդէ թէ անդառնալի է իր որոշումն՝ ամիրաւ, անխիճն եւ թէ անդառնալի է իր որոշումն՝ ամիրաւ, անխիճն եւ կրնար համակերպի երբէք։»

Ստենապետը դարձեալ կը կրկնէ որ, յետոյ բերեմ պատասխանս։

Թքել էի ևս իրենց ալ, այդ պայմաններու մէջ ապաւած պաշտօնին ալ վրայ վազուց, եթէ սակայն վըստուած պատասխան ալ վրայ վազուց, եթէ սակայն վըստուած պատասխան վրկելու համար, Հաճն վերադարձիս անհրաժեշտութիւնը չլլար, եթէ՝ իրենց վերադարձիս հացէն կտրելով Պատրիարքարան հեռագրող այրիներու աղապատանքն ու ակնապիչ վերադարձիս սպասող հարիւրաւոր օրբուլիներու մէրը՝ սիրտս ու հոգիս իրենց կապած և կրկին, կրկին խօստում առած չլլարին։

Երկու օր յետոյ հետեւեալ պատասխանը ներկայացուցի, Հոկտ. 20 թուակիր։

«Պատ . Ժողովիդ յանձնաբարութիւնը կատարեցի : Ակինս յօժար է Հաճըն սրբալ : Բայց վասնգ տեսնելով իր անչափահաս զաւակներուն՝ ներկայ եղանակին մէջ կատարուելիք ճամբորդութիւնէ մը , Գարնան միայն ճամբայ ելլել կը խոստանայ :

«Զինք աարհամոզել անկարելի եղած է :

«Սատանայէն մինչեւ Հաճըն , 4-5 օրուան ճամբայ է , մեծ մասով լեռնային և զբաստով ճամբորդելի միայն :

«Հերու ճիշդ այս միջոցներուն կատարած այդ ճամբորդութիւնս տաժանելի եղաւ ինձ համար : Չեմ կրնար բռնանալ կնոջս վրայ , զի հակառակ ամէն զգուշութեան , ապահով չիմ որ անլտանգ կրնայ ըլլալ այդ ճամբորդութիւնը պղտիկներուս համար , որոց աարիքն է 1 , 3 , 6 , 10 , 15 :

«Զեզմէ աւել մէկը հայր է պղտիկներու , խնայեցէ՛ ձագուիներուս ; կ'աղացէ՛ Զեզի :

«Եթէ ես Հաճըն դառնալ կ'ուզեմ՝ պատճառը շատ պարզ է . իմ բառատուն տարուան մայուր , անայսար պատիւս սպանելեցին հոն , եւ՝ իմ վերադառն միան կրնայ ըլլալ ջախջախիչ հերժումն այդ յածորութ վատութեան , քանի որ յարգելով Պատ . Ժողովիդ զգուշական հրահանգներն չդիմեցի օրէնքին . պատժել տարու համար հեղինակներն :

«Կ'աղացէմ Զեզի , օգնեցէք ինձ և մի՛ լքէք զիս , մերժելով իննդրանքս :

«Ասիկա իմ վերջին կոչս է Զեզի , իբրեւ արտի ու խոհմանին Տէր անձնաւորութեանց , որի կ'ըմբռնեն թէ ինչ է պատիւր եւ ինչ է զաւակներու սերը :

«Եթէ երբէք իմ այս վերջին կոչս ալ բաւական չըլլայ Պատ . Ժողովիդ որոշումը բարեփախելու , այն ատեն իրաւունք տուած պիտի ըլլայ ինձ՝ այլապէս պաշտպանելու անեւուած իրաւունքներու : Խորին մեծարանօք

«Տէօրէն Հաճնոյ Ազգ . Երկան Որբանոցի»

Որբանամ անողոք կը միայ իր որոշումին մէջ և 2ի դէմ 5 ձայնով հետեւեալ որոշումները կը հաղորդէ ինձ .

1 . Ժողովը իբրեւ վերջին բարեացականութիւն , մինչեւ յաջորդ Ժողովի օրը կ'ապասէ որ , ընտանեօք մեկնելու հաճութիւնս ներկայացնեմ . 2 . Հոկտամակ պարագային՝ պէտք է Ժողովին դարձնեմ կանխիկ գանձած երկուք ու կէս ամսաթոշակս , 3 . Որբանոցին հաշիները պատրաստել և յանձնել Ժողովին . որ , յաջորդո պիտի ընտրէ այդ ժողովին մէջ :

Այս որոշումներն ինձ հաղորդող քարտուղարին կը պատասխանեմ .

1 . Թէ ընտանեօք մեկնիս անկարելի է՝ արդէն իսկ հազրողած ևմ զբաւոր . 2 . Թէ միայն պարտաւոր չեմ վերադարձնելու կանխիկ ստացած երկուք ու կէս ամսաթոշակս , այլ և իրաւունքս է պահանջել և ստանալութակիս միացեալ մասը , քանի որ ժողովը կը նայ տարեթաշակիս միացեալ մասը , քանի որ ժողովը կը Դրժէ . 3 . Հաշիները Հաճըն միան կարելի է յանձնել , Դրժէ .

3 . Հաշիները Հաճըն միան կարելի է յանձնել , Դրժէ . 4 . Հաշիները Հաճըն միան կարելի գործները փոփի վերագտանալու պայմանաւ և ընթացիկ գործները փոփի խանորդի մը յանձնելով եկած եմ Պոյիս և ամէն հաշին հոն կը գտնուի :

Եւ որպէս զի ժողովը ետ կենայ իր յամառ և անիմաստ պնդումներէն՝ դիմում կը կատարեմ հետեւեալներուն մօռ :

Հոկտ . 27ին՝ փաստաբան և Ազգ . Երեափոխան Դաւութ էֆ . Տովուէսեանի , որու խորհուրդով կը յետու ծգեմ Վարչութեան ներկայացնելիք բողոքագիրս : Խընդգեմ Վարչութեան ներկայացնելիք կնոջս կողմէ , Գարագիր . յանձնաւոազիր կը ներկայացնեմ կողմէ , Պատահան անպայման երթալու համար : Տ . Մովսէսեան էֆ . բանք անպաշտան տեսակցութիւն կատարել կը խոստանայ անդամներէն ոմանց հետ :

Հոկտ. 29ին՝ Օսմ. և Ազգ. երեսիսխան Հ. էֆ. Պօյածնեանի հետեւեալ նամակով .

«Մեծազնիւ բարեկամու ,

«Ահա կը ներկայացնեմ Հաճնոյ մեծ քաղաքացիիդ , պատճէններու արձակն այն նամակներուն , զորս ես գրելու հարկին մէջ գանուած եմ , չուրջս յարուցուած տգեղ խնդիրներու հետեւանքով , տեղւոյն Ազգ . Որբանոցի Տորէնութեանս առաջին ասրեշընին մէջ :


«Անմեզութիւնս , եթէ այդ համարձակ դիմութիւններէս չարացողար և ատկաւին չամոզեր զջեղ , այն ատեն Դուք պէտք է որ գործնականացնէք շուտով , անկողմնակալ և անաշառ քննութիւնն մը , գոհացնելու համար բորոք պատուախնդիր Հաճընցիներն , որ ստուար մեծամասնութիւնը կը ներկայացնէ քաղաքին , և օրինակելի եղանակաւ մը պատմելու համար դրաբարտիչներու պարզութիւնեցականն ու վերջնականապէս վերահաստատելու համար պատիւը՝ վատաբար անուանարկուած ներուս :

«Իսկ եթէ բաւական նկատէք , Զեր համոզումը շնուրու անմեզութեանս մասին . կը իմնդրեմ միջամտել Արբախնամի մօտ , չծանրանալու համար վրաս՝ ընտանեօք մեկներու հինգ անչափահաս դաւակներովս , տարւոյն սա՝ եղանակին մէջ , ուր , քաջ գիտէք թէ անվտանգ ճամբորդութիւնն մը մինչեւ Հաճըն՝ երբէք չկրնար երաշխառուիլ , մանաւանդ Ատանային վեր , երբ կինս և մէկ տարեկան տղաս եւս դարմանի տակ կը գտնուին :

«Հաճեցէք ընդունել են . :

«Տնօրէն Հաճնոյ Սզգ. Երկսեռ Որբանոցի»

Տեղեկացաց որ Մուրասա խօսած է պէտք եղածը անդամներէն Ն. էֆ. Գալլպահեանի , որ , իր կարգին խօսած է ժողովին :



Դարձեալ Հոկտ. 29ին՝ Պատր. Տեղապահ Մանկոնի
Սրբագրանին՝ դիմեցի հետեւեալ նամակով.

«Երբաղան Հայր».

«Կիլ . Որբալինամ կեղր . Պատ . Յանձնաժողովն վերահսատածելէ յետոյ զիս Հաճնոյ Սղգ . Որբանոցի Տնօրինութեան պաշտօնիս մէջ , այժմ կը պահանջէ լինձմէ ընտանիօք մեկնիլ պաշտօնավայրու . մինչդեռ ինձ ուղղած պաշտօնագրին մէջ այդայիսի պայման մը գոյութիւն տուին :

«Ի՞նչպէս գիտէ Զեր Հայրութիւնն, ևս արդէն ընտանիքս փոխազբերու հաստատ որոշումով եկած էի Պոլս, սակայն նկատելով որ «Ճմեռնային ցուրտերն ակած են, կնոջս առողջութիւնն՝ բժիշկին խորհրդով մինչեւ Հաճըն ճամբօրդերու աննպաստ դրութեան մը մէջ կը գտնուի և հինգ անչսափահաս զաւակներս եւս, առանց վտանգի, մինչեւ Հաճըն փոխազբեկ կարի դժուար է ներկայ եղանակին մէջ, ուստի որոշած եմ զանոնք փոխազբեկ գարնան՝ յաւագոյն օդերոյ:

«Պատ . Արք . Յանձնաժողովին մօտ այս տեսակիտով կատարած դիմումներս գժուարութեան բաղկաց ըլլազով , կ'աղջանմ Զեր հայրութիւնն , Նկատի առնելով յոյժ բանաւոր պատճառներս , յանձնարարել Պատ . Յանձնաժողովն , որպէս զի թոյլ տայ ինձ մեկնելու , ընտանիքս ու գաւակներս գարնան փոխադրելու պայմանաւ :

«Մնամ Զեր բարձր՝ Սրբազնութեան և».

Slovenská ženská novina U.č. č. 10, 1898.

Տեղապահ Սրբազնն մակադրելով նոյն խնդրագիրը ,
կը յանձնէ Որբափնտամի նկատառման :

Եւ ևս միծ յայտվ կը սպասեմ Որբախնամի Ժողովին, ուր, կը կարծեմ թէ հաճութիւնը պիտի ունենայ ան, բարեփոխելու իր որոշումը և արտօնելու իմ առանձին մեկնաւմը:

Այդ ժողովը տեղի կ'ունենայ Նոյեմ. Զին, և ես հրա-
ւեր չեմ ստանար Ժողովին ներկայանալու, ի զուր սպա-
սելով մինչեւ ուշ ատեն :

Յաջորդ՝ օր կը տեսի կանամ թէ՝ ժողովը որոշեր է
հրաժարեալ նիստել զիս եւ բնարել յասորդս:

Նոյն օրն իսկ պատահաբար հանդիպում մը կ'ունենամ մէկ բարեկամիո, նախորդ անդամ Որբախնամի, որ ուժգնորդն կարդ մը թելագրութիւններ կ'ընէ ինձ, նախորդ երեկոյ անդամներէն մէկը տեսած ըլլալը կը ցիշէ և աղջուօրէն կը յանձնալարէ գործադրել իր թելագրութիւններն ստիպուղապէս. «Եթէ ես քու տեղդ ըլլայի, այսակէս կ'ընէի, քանի որ պատիւդ խնդրական, կասկածելի մնացած է յաչս հանրութեան», ըսելով :

Նոյն և յաջորդ երեկոյին ընտանեկան բուրջ խարշը դակցութիւններէ յետոյ , ի սէր անձն . և ընտանեկան պատւոյս փրկութեան , ամէն վատանդ և անձնազրոյութիւն աչք առնելով , բարեկամիս յանձնաբարութեան համաձայն , Որբախնումի կը յանձնեմ 11 նոյեմ . թուակիր հետեւեալ գրութիւնը .

«Բանի որ անկարեցի եղած է տարհանողել ժողովը, ի գիև առեն զոհողութեան, պիտի զործադրեմ իր կամքը, փրկեցու համար պատիւ եւ խնայեցու համար հետ որբերոյ պատճառող ցրկանելերի:

«Սյունորթիկ ամեն միցոց պիտի սպառեմ, ընտառեօֆ Համբը դառնաղու նախագոյն ոռոշումն զրծեականացնեցր համեմ: Բարին Աստուած ինայէ զիս և իմիններւ: Հայութիկ

«Burqulioj»

«Տեղական Համայնք Ազգ. Երկուսն Որբանցի
«Յ. Գ. — Խակ ձևելնային երկար ճամփորդութեան
մը պատճառելիք բացառիկ ծախսերը կարենալ դիմագրա-
ւելու համար պար. ու պաշտամը տօրինել՝ Պատ. Ժողովին

բարեհաճուքեանը կը յանձնեմ, ևոր կանխավճարով մը՝
ի հաջի ամսականներու: Նոյն»

Նոյեմբեր 14ին եւս Որբափնամի կը զրկեմ հետեւ-
եալ գրութիւնը, զոր խնդրեք էի նամակով մը, յուսա-
լով որ Որբափնամի անիմաստ յամառութիւնը իջնցնելու
կրնայ ծառապել :

«Ազնուամեծար Տիար Ասենապէս Արշակ էֆ.

«Նաւոնեան եւ փուրաջան անդամից Պատուարժ -
«Որքախնամ Յանձնաժողովոյն Կիլիկիոյ

«Φ Λ. Φνήβη

«ԳՐՈՒԹԵԱՆ Ս. ԳՈՐԾԼ ստանձնող կեդրոն»
Պատուարժ. Յանձնաժողովը ազնիւ զգացմանցը վստահ՝
ներկայս կը մատուցանեմ Զեր ինամալից Տնօրինութեան:

«Հաճնոյ Արբանոցին Տնօրէն Թովմաս էֆ. Գարա-
գաշեան փեսայիս դէմ՝ վարդապետի ուրումն Սրժ. Տ-
Պետրոս Սարածեանի դիսումնաւոր գործակցութեամբը
մղուած աեղական պայքարին առթիւ արդարասէր Յանձ-
նաժողովոյդ պաշտօնական յայտարարութիւնն յիշեալին
անպարտութեան մասին . անշո՛ւշտ ճմարտութեան հի-
մանց զրայ յենրով էր՝ և ոչ ի չնորհուկս ամենայետին
պաշտօնէիս Եկեղեցւոյ . այո՛, նոյն հերքմիապիրն՝ թէ՛
անպարտ հարածեալ մը ազատե՛ց իր ընտանեօքն բարո-
յական ապանումէ՝ (յո՛յր սակս իմ սրտագին չնորհակա-
լիքներս), և թէ՛ ամբոխային յարձակումներու և իր
ՊԱՏԻՈՑՆ գերի եղող ուղղամիտ պաշտօնէի մը ու իւ-
րայնոց ԿԵՍՆՔԻ՛Ն հետ խաղացող ստորին արարածներու-
թաւ դասը տուաւ և քաջալերողներն ըմբերանեց :

Իսկ, եթէ իմ սիրելին Թովմաս՝ յանցափառտ մը եղած լինէր՝ արդարասէր յանձնաժողովիէզ ո՛չ ինչ ակնչ

կապելու իրաւունքը ունեի, այլ ես ու իմ գուշարմ՝ մեր դժբաղդութիւնը պիտի ողբացինք լսիկ:

«Պատուարժ . Յանձնածովով՝ հրամայած է թուլ-
մաս սիրելւոյս» . «ընտանեօք մեկնիլ ի Հաճըն», բայց ,
ինդընեմ , կարեկից ուշք մը դարձուցէ՞ք սա՞ պարագային
վրայ , թէ ի՞նչաէս կարելի է՝ մեծ ու փոքր երեք հատ
զաւակօք և իր խնամոցը կարօտ երկու որբուկներով՝
եօթը անդամներէ բաղկացեալ ընտանեօքը՝ ի ձմեռնային
ժամանակիս ծովերու վրայ նետուիլ՝ ամէն դժնդակ
պատօնարներ յանձն առնելով :

«Անշուշտ՝ Պատուարժ. Յանձնածովովլոյդ մեծայարգ
անդամներէն՝ կամ ամուսնացեալք և զաւակաց հարք,
ա՛րդ խոնարհաբար խնդրել պիտի համարձակիմ, որպէս
զի՞ եթէ. Գարագաշեան խղճամիտ և վստահելի պաշ-
տօնեաց է՝ թոյլ տալ հաճիք, առանձին երթալու առ-
այժմ ու իր ընտանիքն յառաջիկայ գարնան ա՛նդ փո-
խադրելու. իսկ, եթէ՝ առանց ընտանեացը, միայնակ
երթալէն վտանգ կը տեսնէք Որբանոցին, ազատ էք՝ ի
բաց թողուկ վնասակար անձ մը և չը հաւատալ այնպի-
քաց թողուկ վնասակար անձ մը, թո՛ղ յալլում վիճակի
սումն նուիրական պաշտօն մը, թո՛ղ յալլում վիճակի
վնասուէ իր հացն ու բազդն. ո՛չ ես՝ և ո՛չ ինքն՝ երթէք
իրաւունք չունինք վշտանալու. հոգ չէ՛ թէ՝ իմ փե-
սայն է, Ազգին որբերն՝ թո՛ղ չը յանձնուին անվստահելի
մէկու մը խնամոցն:

«Յուսամ, թէ՝ Պատուարժ. Յանձնաժողովդ պլանի
հաճի ի նկատի առնուլ իմ բանաւոր այս խնդրանքս։
Այօթարար վասն Եղիշ»

(*) Ներողամոռութիւնը կը խնդրեմ իմ սերեցեալ Տէր Հայոթիկ՝ առանց արտօնութեան, իթ նաև այն ալ զերեզած ըլլալուս համար

Ժողովէն յեսոյ, կ'ստանամ հետեւեալ Պաշտօնադիրը :

Թիի 1391

Կ. ՊՈՂԻՄ, 16/29 ՆԱՅ. 1911

«ՄԵծայր

«Թուլմաս հֆ. Գարագաչեան

«ԱԱՍ

«Զեր 11 նոյ. թուակիր և 204 համար համակը կարդացուեցաւ Յանձնաժողովիս այսօրուան նիստին մէջ :

«Յանձնաժողովը Հոկտ. 21ի իր նիստին մէջ պաշտօն յանձնած էր իր քարտուղարին հազորդելու Զեր թէ՝ Ա.Ն.Դ.Ա.Ռ.Ն.Լ.Ի. է Յանձնաժողովիս կանխագոյն որոշումը .

— Զեր հաղորդուած յատենի ժողովոյ, — որու համաձայն պէտք էր որ անպարման ընտանեօք մեկնէիք և թէ, եթէ չամակերպիք մեր այս որոշման, Յանձնաժողովս իր յաջորդ նիստին Զեր յաջորդը պիտի ընտրէր, որով Զեր կը մնար վերադարձնել յնտանեօք մեկնելու համար Զեր կանխիկ ստացած երկուք ու կէս ամսաթոշակները և տալ յանձնաժողովիս Զեր պաշտօնավարութեան բոլոր հաշիները :

«Այդ թուականէն վերջ, մինչեւ մեր վերջին ժողովին օրը, 9/22 նոյ., անձամբ կամ գրով հաղորդած շղալով մեզ թէ՝ համաձայն ժողովիս որոշման՝ ընտանեօք կը մեկնիք, Յանձնաժողովս, իր այդ նիստին մէջ, որ տեղի ունեցաւ նոյ. 9/22ին, ԶԵԶ ՀՐԱ.Ծ.Ա.Բ.Ե.Ս.Լ ՆԿԱ.ՏԵ.Լ.Ո.Վ., հարկ եղած կարգադրութիւնները ըլլաւ արդէն, Հաճնոյ Արբանսցին անօրէնութեան պաշտօնին մտախին ու պէտք

Հոս, և բիւր անգամ ներողամութիւնը կը հայցեմ՝ իր բացարձակ յանձնարարութեանց և կամքին հակառակ, առանձին հատորիկով մը հրագարակած ըլլալուս համար այս խնդիրն, որ սակայն զիս կը կրծէ, կը հատցնէ գիշեր և ցերեկ ծ. Հ.

եղած միջոցներն ալ ձեռք առաւ, որով Զեր 11 նոյ. թուակիրը, բնականաբար չէր կը նկար նկասի աւճուկ :

«Այս առթիւ, կը ինորինք որ վերադարձնէք մեր գանձնապետին այն քանիքինդ Օսմ. ոսկոյ գումարը, զոր կանխիկ ստացած էիք լինաւենօք մեկնելու խոսմամբ, ինչ որ յեսոյ չգործադրեցիք :

«Մամարդ յարգանոք

«Ի զիմաց կի. Որբ. Կեղը. Յանձնաժողովոյ
Ա.Տ.Ե.Ն.Ա.Պ.ի. Ո.Տ.Ե.Ն.Ա.Պ.է»
«ՅՐԹ.Ն. ՆԵՐԿԱ.Բ.Ա.ՐԵ.Ս.Ն. Ա. Գ. Շ.Մ.Ա.Ի.Ո.Ն.Ե.Ա.Ն.»
(Կիկ)

Կը կարծեմ թէ՝ որպիսի կարգադրութիւններ ալ ըրած ըլլար Որբախնամ, կարող էր յետաձեկ գործադրութիւնը երկու օր առաջ կատարած որոշումին։ Հնարաւորութիւնը չէ որ կը պակսէր, տրեմի, այլ բակչօժառութիւնը միայն։ Միւս կողմէ, ինչպէս կը յիշուի, համար 180 և 20 Մետ. 1911 թուակիր գրութիւնս վերջաւութէ այսպէս։ «Յ.Երեւ ամսախնեւու կանխիկ վճարած էր այսպէս։ «Յ.Երեւ ամսախնեւու համար րեկ՝ տեղական պիտիերու կանխիկ ստացած էի տարի ալ միեւնայն պատճառներով կանխիկ ստացած էի տարի ամսախնամ։ Որբախնամ մարմին մը ինչպէս չխղճար երկու ամսախնամ։ Որբախնամ մարմին մը ինչպէս չխղճար եի ԶՐՊՈ.Ա.Տ.Ա.Խ.Թ.Ե.Ս.Ա.Բ. «Ընտանեօք մեկնելու խոստում կը վերադրէ ինձ և խոստիադրժութիւն» կը փակցնէ մը ինձմասութիւն, սրբոններ, սուտը սուտակախ։ Քիչ մը ինձմասութիւն, սրբոններ, սուտը սուտակախ։

Որբախնամի այս պատճառինը կամ որոշումը, իրեն վաստավանութիւնը այն պաշտօնի մը իրաւասութիւն-վաստաված այնքան վահմ պաշտօնի մը իրաւասութիւններն չարաչար գործածել էր կը կարծեմ և բացարձաներն չարաչար գործածել էր կապէս վաստակար՝ նոյն իսկ իր Որբախնամ գործին, կապէս վաստակար՝ նոյն իսկ իր Որբախնամ գործին,

քանի որ Հաճնոյ ազգայիններէն, այրիններէն, Որբանոցի պաշտօնէութենէն և հարիւրաւոր որբերէն շարունակական ձայն մը կը տեղար ինձ թախանձագին, վերադարձն աղերսելով:

Բաժակը յորդած էր, պէտք էր այլեւս խնդրանքները բողոքի փոխուելին: Նախ կը բողոքեմ Որբախնամի իրեն՝ հետեւեալ գրութեամբ, ուր խտացած են ինձ եղած անիրաւ զրկանքներն:

«ՀԱՅՄԱՐ 205

Կ. ՊՈՒԽ, 17 ՆՈՅԵՄ. 1911

«Ազնուածութ

«Տիար Ասենապես եւ Տիարք անդամն
Կիլ. Արքախնամ Կեդր. Պատ. Յանձնաժողովոյ
«Կ. Պուխ

«Ստացայ Պատ. Յանձնաժողովիր թիւ 1391 և 16/29
Նոյ. Թուակիր պաշտօնագիրն այսօր և պարունակութեան
աեղեկացան:

«Կեանքէս, յօժարութիւններէս լողորովին անկախ
պատճառներով, մեր միջնեւ ստեղծուեցաւ յարաբերական
այնպիսի ձգտեալ վիճակ մը, որուն երբէք չէի ցանկար
և որուն պատասխանատառն ես չեմ ապահովապէս:

«Երուի ինձ դիւել առաջ Պատ. Յանձնաժողովիր թէ
«Ա. — Եթի ևս արտօնութիւն յպահանջէի Պոլիս զալ
անպայման - ընտանիքիս մաննուած տարապայման վրդու-
վութիւնն հետեւանոք. — Յանձնաժողովդ ոչ Պոլիս
պիսի կոյէր զիս եւ ոչ ալ ընտանիս փոխադրելու պահանջ
պիսի ընէր, որովհետեւ ու է պատճառ չկար եւ՝ 2-3
ամսէ ի վեր դադրած էին արդէն հակառակութիւնք
յաջաշերուելուն չնորհիւ (Կերանէդ):

«Բ. — Ժողովդ նկատի յառներ երբէֆ թէ 1. Պոլիս
գալու ԱՐՑՈՒԵԼՈՎ, 2. ՀՀԱԺԱԿԱԿԱՆՈ ՄԵՐԺԵԼՈՎ,

3. ԻՄ ՊԱՏՍՍԻԱՆԱՑՈՒԹԵԱՆ ՏՈԿ ՆԿԱՏԵԼՈՎ, ՈՐ-
ԲԱՆՈՑԸ փոխանորդ մը կարգելէ յետող մեկնիլ յանձնա-
բարելով, 4. 12/25 Յուլիս թուակիր Տեղեկագրովս ներ-
կայացուցած պայմաններս չընդունելու պարագային՝ ՅԱ-
ԶՈՐԴԱ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԱ ԶԳՈՐԾԱԴՐԵԼՈՎ,
Նախ քան Հաճընէն մեկնիմ՝ ՎԵՐԱՀԱՍՏԱԾԱԾ էՌ ԱՐ-
Դէն ԶԻՍ ՊԱՇՏՈՆԻՍ Մէջ:

«Գ. — Ժողովդ նկատի յառներ երբէֆ, որ ես մերձեր
եի Մարաշի Տեօրէնութիւնը՝ անըն համար միայն որ պա-
տիւս պիսի զոհուեր վերջնապէս, Հասան-Պէյշիի Տեօրէնու-
թիւնը միեւնոյն պատճառով: Ուրինն կենական անհրա-
ժեշտ պահանջ մը կար Հաճըն դառնալու՝ ինձ համար:
Վերահաստատելով զիս իմ Հաճնոյ Որբանոցի Տնօրիչու-
թեան պաշտօնիս մէջ Ժողովդ՝ անգամ մ'եւս վաւերա-
ցուցած կ'ըլլար, արդէն իսկ կատարած վերահաստառումը,
Հաճընին մեկնելես առաջ, ինչ որ արժանացաւ խորունկ
երախտագիտութեանս:

«Դ. — Ժողովդ նկատի յառներ, որ ես Նոյեմբ. 11ի
յանձնաժողութիւնս առաջ — յանձնառութիւն յոյժ ծանր
պարտաւորեալ՝ աչք առնելով մահու վտանգ՝ փրկե-
լու համար միայն անձն. և ընտանեկան պատիւս, քանի
որ Ժողովդ չէր համոզուեր անկարելիութիւններուս —,
որ Ժողովդ չէր լուսում մը չեմ լրած երբէֆ Ժողովիդ՝ ըն-
թացարակ խոսում ամ չեմ լրած երբէֆ Ժողովիդ՝ ըն-

«Ե. — Ժողովդ նկատի յառներ երբէֆ, որ Սեպտ.
27ի Ժողովին մէջ յայտնած մէկ փափաքը, որպէս զի
ընտանիք մեկնիմ, Հոկտ., 18ի Ժողովին մէջ փոխած է

որոշումի, և այդ որոշումը անդառնալի հոչակերպվ՝ ենթարկած է զիս յօյժ դժուարին կացութեան մը, քանի որ զիս շրջապատող ամէն պայմաններ, ընտանիք մեկնիս անկարելի գարձնելնին՝ հազորդեր էի նախապէս և այսօր, զիս պատասխանատու նկատել կ'ուզէ՝ անհամակերպութիւն վերագրելով ինձ՝ իր որոշումն, մինչդեռ ինք է պատասխանատու՝ խեղադիրելուն համար իր որոշումներն եւ ինձ դրկած պաշօնագրին մեջ գոյութիւն ցունեցող որոշում մը պարտադրելով:

«Զ. — Ժողովդ նկատի չառներ երբէք, որ ես միշտ յարգեր եմ և տառապէս գործադրեր իր որոշումներն և որ մ'օրանց հակառակ ընթացք մը չեմ առնեցած իր հրամաններուն և այդ սկզբունքնեն առաջնորդուած՝ աղաչեր, աղերսեր, պազատեր եմ թույարել ինձ առանձնն մեկնելու և գարնան տաֆ ու ապահով օդերով փոխադրել անվտանգ ընտանիքու ու զաւակունիք, այսինքն ԸՆԴՈՒՆԵԲ ԵՄ ՈՐՈՇՈՒՄԻ ՓՈԽՈՒԱԾ ԻՐ ՓԱՓԱՔԲԸ ԳՈՐԾՈՂԵՐԵԼ ՍՆԿԱՅՑՄԱՆ և ԺՈՂՈՎՐ յանի մ'աւտուան յապադումի յէ հաւաներ, յէ յօժաւեր, ո՞վ պատասխանատու է։

«Է. — Ժողովդ նկատի չառներ, թէ իրաւունք չունի դպրոցական տարւոյն ընթացքին մէջ հրաժարեալ նկատելու կամ հրաժարեցնելու առանց ամենածայր պատճառի՝ զիս իմ պաշտօնէս։ Զիս հրաժարեալ նկատելու համար ցոյց տուած պատճառը, ո՞չ միայն բանաւոր և տրամաբանական հիմ մը չունի, այլև չափազանց ակար է։ Հետեւաբար եթէ զիս հրաժարեալ նկատելու որոշումն ալ անդառնալի է իրեն համար, կը խնդրեմ որ հաճութիւնը ունենայ հատուցնելու ինձ՝ տարերջակիս մնացեալ մասը, ինչ որ անմիտելի իրաւունիք է ըստ օրինի։

«Ը. — Ժողովդ նկատի չառներ, որ զիս հրաժարեալ նկատելով, իմ պաշօնիս մասին կարգադրութիւններ ընելով

եւ պէտք եղած միջոցներն ձեռք առնելով ու իմ պաշօնավարութեան բոլոր հաջիւներն ինձնեկ յսանալով կանոնական բարեւորապէս ինքզինք կը դնէ ծանր պատասխանատուութեան մը տակ, հանդէպ Ազգին ու ինձ։ Հանդէպ Ազգին՝ վասն զի իմ բացակայութեանս միջոցին տեղի ունեցածներուն համարառուն՝ ես իմ բացաբանակապէս և մինչեւ որ անձամբ այդ հաշիւնելը չբննեմ, համոզում չգոյացնեմ և ճշգութիւնը չհաստատեմ՝ պատասխանատու չեմ կրնար նկատուիլ ըստ օրինի, որով, եթէ կորուս կամ գեղծում կայ՝ պիտի մնայ անորոշութեան մեջ։ Հանդէպ ինձ՝ վասն զի իմ բացակայութեանս և առանց իմ ներկայութեան առնուած հաշիւ մը ապօրինի և բացաձակապէս ինկանդալական պատասխանատուութիւնը կը ծանրանայ ժողովիդ վրայ, եւ ես այժմէն կը բողոքեմ այդ ապօրինութեան դէմ, քանի որ, օրինաւորապէս հաշիւ տալու իրաւունքս ալ կը զանաք ինձ և ըստ կամս կը գործէք.

«Թ. — Վեցշապէս ժողովդ նկատի չառներ որ, իր այս յախուսն գործեակերպով ԱՆՄԵԴ ՄԲ Կ'ՍՊԱՆԷԿ ԲԱՐՈՅԱՊԵԴ ԻՐ ՊՈՐԱԳԱՆԵՐՈՒՎ ՄԻԱՅՈՒՆ կատարեալ ընելու համար զրպարհիներուն վաս արարի, ինչ որ սուներ կը ձգէ ձեր աղնուական անունին շուրջ և զիս կը հարկադրէ բողոքելու՝ որոց պէտք է։

«Յարգանօք

«Տնօրին Համնոյ Ազգ. Երկան Որբանցի»

Այս գրութիւնը մնաց առանց պատասխանի։

Բողոքեցի Վարչութեան՝ հետեւեալ գրութիւններով.

«ՀԱՅԱՐ» 198

Կ. ՊՈՂԻԾ, 24 ՀՈԿՏ. 1911

«Վաեմառութ»

«Տիար Ատենապես եւ Տիարէ Անդամք

«Ազգ. Կեդր. Վարչութեան Պատկ. Քաղ. Ժողովոյ
«Կ. Պողիս

«Կիլիլիոյ Որբախնամ Կեդր. Պատ. Յանձնաժողովոյ
հրաւերով 1910 Հոկտ. 1ին կոչուեցայ Համնոյ Ազգ. Որ-
բանոցի Տնօրէնութեան Պաշտօնին, որուն մէջ վերահաս-
տառուեցայ նաև այս տարի, պատճէնը ներփակ նոյն
Յանձնաժողովոյ համար 1353 պաշտօնագրով։

«Զեղծարար, ըմբոսս և անուանարկիչ պաշտօնեայ
մը, Միհրան Գայեան ամուսն, աղջկանն ու անոր ընկե-
րուհին հետ, նոյն Որբանոցին արտաքսեցի՝ ի բարեկար-
գութիւն Որբանոցին՝ Ապրիլ ամսոյ մէջ։

«Որբախնամ Յանձնաժողովը վաւերացուց այդ տր-
նօրինութիւնս։

«Տեղոյն քանի մը ջոջերն ու կաթ. Տեղապահ Սա-
րածեան Վրդպ. միշտ հետամուտ եղան ոտնձութիւն-
ներ ընել Տնօրէնութեանս յատուկ իրաւասութեանց մէջ
և արգիլուեցան իմ կողմէ ընականաբար, քանի որ նիւ-
րական թէ բարդական բովանդակ պատասխանատուրինն
իմ վրայ կը ծանրանար։

«Արտաքսեալ Գայեան, իր աղջեցութիւնը կրտղ
աղջիկն ու անոր ընկերուհին համախոնելով, զրպարտեց
Տնօրէնութիւնս։

«Առաջնորդ և ջոջեր լաւագոյն առիթը գտած նկա-
տելով, իրենք իսկ իւրացուցին Գայեանի դերը և ամէն
ջանք ի գործ դնելով, պաշտօնապէս անբարոյական հըս-

չակեցին Տնօրէնութիւնս Ազգ. պատրիարքարանի, Որ-
բախնամի և պոլսական լրագիրներու մօտ, որք արձա-
գանգ ըլլալով ստայօդ տեղեկութեանց, ինձ հետ ամրող ը-
ընտանիքիս պատիւը կործանեցաւ։

«Կեղը. Որբախնամ Յանձնաժողովն, որուն օրը օրին
տեղեկագրած էի ձգրտորէն ամէն անցուղարձ, ՀԱՅ-
ՏԱՏԵՑ ԱՆՄԵԴԱԽԹԻՒՆԵՍ և գրաւոր թէ բերանացի
քանիցոց ցաւ յայտնելէ զինի, պաշտօնական հերքում ևս
տուաւ մամուլին։

— «Արեւելք» միայն հրատարակեց սակայն այդ
հերքումը նոյնութեամբ, մինչ միւս թերթեր չհրատա-
րակեցին։

«Այսպէս ուրեմն հրապարակաւ սպաննուած իմ պա-
տիւը, արդիւնք Սարածեանի և իր համախոն քանի մը
ջոջերու կրքու մեքենայութեանց՝ մնաց արատուած ու
սպաննուած յաչս ամբողջ Հայութեան։

«Պաշտօնիս մէջ վերահաստատումս միայն կրնար ըլ-
լալ՝ ջախջախիչ հերքումը՝ այդ բոլոր զրպարտութեանց և
Որբախնամի այդ ողջմիտ որոշումն ալ այսօր բեկանուելու
վրայ է գմբաղդպար։

«Զիս պաշտօնիս մէջ վերահաստատած ժողովին մէջ,
(27 Սեպտ.) Պատ. Յանձնաժողովը փափաք յայտնեց որ
ընտանեօք մեկնիմ Հաճըն։ Որովհետև այդ ի՞մ ալ որո-
շումն էր և միայն այդ նպատակաւ եկած էի արդէն,
իմ խնդրանով արտօնութիւնն սամանի յետոյ, դիտել առուի
ժողովին կնոջ հիւանդ զրութիւնն և հինգ անչափահաս
լին ընել՝ ընտանեօք մեկնելու համար։

«Խոսամանն համաձայն ամէն ջանք ըրի, բայց հետը-
հետէ երեան եկող անակնկալ և զօրաւոր արգելքներ և
ինչպէս յարանդինի պատճառաւ գոյք ու չկրնալ փոխադ-

բելս, ձմեռնամուտի ցուրտերն վրայ հասնիլը, ձամբարդութեան վտանգներն, բժշկական արգելք եւն, եւն, հարկադրեցին զիս հրաժարի ընտանեօք մեկնելու որոշումէս: Ասոր չյօժարիր Որբախնամ Պատ. Յանձնաժողովն և կը պահանջէ ինձմէ ԿԱՄ ՀՆՏԱՆԵՍԹ ՄԵԿՆԻԼ, ԿԱՄ ԲՆԱԼԻ:

«Պատ. Յանձնաժողովն եթէ իր պաշօնական հերժումէն վերց եւա, ո՛ եւ է կասկած ունի իմ պարկեցութեան մասին՝ այն ատեն հարկ է որ ԱՆՈԶԱՄ ՔՆՆՈՒԹԻՒՆ ՄԸ ԿԱՏԱՐՈՒԻ, ինչ որ թէ ևս պահանջեցի և թէ պատուախնդիր բավանդակ Հաճըն, որպէս զի միանգամբ ընդ միշտ ճշմարտութիւնը երեւան գայ և պղարուած միաքերն վերաշնուելով, իմ ալ պատիւս վերահստատուի վերջնապէս ու յանցաւորները նշաւակուին:

«Պատ. Որբախնամը կը յայտարարէ թէ չկասկածիր պարկեշտութենէս, բայց միեւնայն ատեն անհրաժեշտ պայման կը դնէ որ ընտանեօք մեկնիմ: Ինչ հակառակիւն է այս:

«Իր փաստած միակ տեսակէտն այն է թէ՝ իր թէ առանձին գտնուելուս՝ դարձեալ խնդիր կը յուզուի ինձ դէմ ի Հաճըն, որուն իմ պատասխաններս են. 1. ԶՈՐՊԱՐՏԻՉՆԵՐՆ ԱՅԴՊԻՍԻ ՆԿԱՏՈՒՄՆԵՐ ԵՐԵՔՔ ՀԱՇՈՒԻ ԶԵՆ ԴՆԵՐ. 2. ՅՈՐՉՈՓ ԻՄ ՊԱՐԿԵՇՏՈՒԹԻՒՆԸ ԽՆԴՐԱԿԱՆ ԶԷ, ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐՆ ՔԱՐԱԱԼԵՐԵԼ ՀԱՅԵԼ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԸՆԾԱՑԵԼՆ ԱՆՈՆՑ ՎԱՅՐԱՀԱՅ. ԶՈՒԹԵԱՆՑ, 3. ԶՈՆՈՆՔ ԼՐԵՑՆԵԼՈՒ ՄԻՍԿ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻԶՈՑՆ Է ՊԱՏԻԺԼՇ ԻՐԵՆՑ ՎԱՏ ԱՐԱՐՔՆԵՐՈՒԻՆ:

«Հաճնոյ Ազգ. Որբանոցը փոխանորդի մը յանձնելով եկած եմ Պոլիս, երկաւու որբեր, պաշտօնէութիւն և բուշակ Հաճըն անհամբերութեամբ կը սպասեն իմ վե-

րադարձիս, որ այսպէս կ'ուշանայ, խնդրական կը դառնայ, մինչդեռ հոն, գործերն են որ կը խճողուին և պատասխանառուն ես եմ, եթէ երբէք անպատեհութիւն մը ծագի:

«Արդ, նկատելով որ Որբախնամ Մարմինն առաջին անգամ իրեւ փափաք ներկայացուցած պարագան իրեւ որոշում կը ծանուցանէ և ինձ ուղղած պատօնագրին մէջ ընտանեօք երթալու պայման դրած ըլլալը՝ փափկանկատութեան կը վերագրէ:

«Նկատելով միւս կողմէն թէ՝ բժշկական խորհրդով բացարձակապէս անկարելի գարձած է ընտանեօք և զաւակներով մեկնում ներկայ եղանակին մէջ, ինչ որ գրաւոր թէ բերանացի հաղորդած եմ Պատ. Յանձնաժողովին, և տեսնելով որ ատկէ յետոց ևս Պատ. Յանձնաժողովը կը պնդէ իր որոշումի անդառնալիութեան մասին. որով բացարձակապէս ակներեւ ըլլալուն ընտանեօք կործանում բարոյապէս՝ պարտաւորեալ գրաւոր խստում ևս ներկայացուցած եմ թէ գաղնան տաք և ապահով օդերուն պիսի փոխարժեմ զանոնք. և սակայն նկատելով որ Պատ. Յանձնաժողովն զարձեալ չուզել փոխել իր որոշումն ու այս աստիճան խստութեամբ կը պահանջէ անպայման ընտանեօք մեկնում, որուն անկարելիութիւնը պարզեցի. հետեւաբար և այս կերպով ո՛չ միայն իմ ու յնտանեացն վատարաւ արաւարուած պատիւլ վերահաստել անհնաւ կը դառնայ, այլեւ ևս նիւթապէս ալ վնասի կ'ենթարկուիմ, հնար ըլլալով այսուհեամբ պաշտօն գտնել, ուստի Պատկ. Վարչութեանդ արդարադաս վճիռն յանձնելով այն խնդիրն ի պարա ու պատշաճ անօրինութիւն, մեամ են:

«Տեօրէն Հաճնոյ Ազգ. Երկաւու Որբանոցի»
«Յ. Գ. — Ներկայ բողոքադիր-խնդրագիրս որին չեմ

ներկայացուցած՝ համաձայնութեան մը գալու ակնկալութեամբ։ Սակայն նկատելով որ Նոյ. 9ի ժողովին մէջ, ոչ միայն այդ հաւանականութիւնը վերցած է, այլեւ յաջորդս ալ ընտրուած, ինչպէս պարզած եմ Ամեն. Տեղապահ Ա. Հօր ներկայացուցած 10/23 Նոյ. թուակիր դրոյս մէջ և, պատիւս փրկերու համար ամէն զոհողութիւն և վասնից այց առնելով, ընտանիք մեկնիլ պարտաւորուած ըշշալս հաղորդող պատճենը ներփակ գրութիւն եւս նկատի չէ առնուած Յանձնածողովին կողմէ, այս անդամ ալ այն պատճառարանութեաւը թէ՝ երկու օր առցի ժողովին մէջ, արդին իսկ ընտրած են եղել յաջորդս, բոլոր ուժովս կը բողոքեմ կի. Որբ. Կեդր. Պատ. Յանձնածողովոյ այս անարդար եւ անզութ որոշումին դեմ, որով պարզապես իրացուցած կ'ըշաց Մարանեանի եւ իր համախոհից ոճաւապար դերը՝ կատարեալ ընելու համար ընտանիք եւ զաւակներով սպանումս բարոյապէս։ Արդ. Ազգ. Կեդր. Քաղաք. Պատկ. Ժողովիդ արդարադաս վճիռին սպասելու անհամբեր, միամ ևայն։

«17/30 Նոյեմբ. 1911, Կ. Պոլիս ՆՈՅՆ»

Հոս կը զետեղեմ նաև պատճէնն, Պատր. Տեղապահի ուղղեալ գրութեանն, որ վերոգրեալներուն հետ միասին Նոյ. 17 ին ներկայացուցած եմ։

«ՀԱՄԱՐ 203

10/23 ՆՈՅՆ. 1911 Կ. ՊՈԼԻՍ

«Ամենապատիւ

«Տէր Վահրամ Արք-Եպիսկոպոս Մանկունի Խսխագահ Ազգ. Կեդր. Վարչութեան Պատկ. Քաղաք. Ժողովոյ

«Կ. Պոլիս»

«Զերդ բարձր Սրբազնութեան ներկայացուցած համար 200 և 29 Հոկտ. թուակիր գրովս, բացատրելով տարւոյն ոս եղանակին մէջ հինգ անչափահաս զաւակ-

ներով մինչեւ Հաջըն ճամբորդելու անհնարութիւնս, աւզաչեր էի յանձնարարել Որբ. Պատ. Յանձնաժողովոյ, չանձնամալ վրաս այդ մասին և արտօնել զիս մեկնելու պաշտօնատեղիս, գարման տաք օկերով ընտանիքս ու զաւակներս փոխադրելու պայմանականաւութիւններէ զերծ մնան՝ հարկ անհրաժեշտ է որ, Համեյ Ազգ. Որբանցի Տնօրինութեան վերաբերեալ ամեն հաջիւ, զոյք եւն. անձաւթ փոխանցել եւ յանձնեմ պաշտօնապէս նշանակեալ ամեն մը եւ սահմամ ապահովագիր մը այդ մասին, ինչ որ տեղուոյն վրայ միայն կարեկի է, վասնիք արտօնութիւնով Պոլիս եկած եմ, փոխանորդիս յանձնելով ընթացիկ գործերն և բնական է թէ հաջիւ, առմար, ամէն ինչ հնան թագուցած եմ։

«Ա.ԶԳ. ՊԱՇՏՈՆԵԱՅԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՍ ԶԻՍ ԿԸ ՊԱՐՏԱՀԱՐԻ ՀԱՅԻԻ ՏԱԼՈՒԻ, մինչդեռ Որբ. Պատ. Յանձնածողովին այս վեցինի որոշութեան պահանջանական ապահովագիր միայն կարեկի է, վասնիք արտօնութիւնով Պոլիս եկած եմ, փոխանորդիս յանձնելով ընթացիկ գործերն և բնական է թէ հաջիւ, առմար, ամէն ինչ հնան թագուցած եմ։

«Ա.ԶԳ. ՊԱՇՏՈՆԵԱՅԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՍ ԶԻՍ ԿԸ ՊԱՐՏԱՀԱՐԻ ՀԱՅԻԻ ՏԱԼՈՒԻ, մինչդեռ Որբ. Պատ. Յանձնածողովին այս վեցինի որոշութեան պահանջանական ապահովագիր միայն կարեկի է, վասնիք արտօնութիւնով Պոլիս եկած եմ, փոխանորդիս յանձնելով ընթացիկ գործերն և բնական է թէ հաջիւ, առմար, ամէն ինչ հնան թագուցած եմ։

«Ա.ՊԱՇՏՈՎ ԶԻՍ ԲԱՐՁՐ Սրբադրութիւն, յանձնարարել որոց հարկ է, օրինաւորապէս սահմալ մինչեւ այսօր իմ պատճախանատութիւնս տակ գանուած Ազգ. Որբանցի ընդհանուր հաշիւներն և զերծ կացուցանել զիս ապագայի ու եւ անախորժութիւններէ, որք. փորձով

գիտենք թէ արդիւնք են, յաճախ անհեռատես անզու-
շուրիւններու, Մնամ եւն . . .

Տնօրին Համենյ Ազգ . Երկ . Որբ.ի»

Ներկայացուցի հետեւեալ խնդրագիրն եւս .

«ՀԱՄԱՐ 207

Կ. ՊՈՂԻՄ, 21 ՆՈՅ. 1911

«Ամենապատիւ

«Տէր Վահրամ Արք-Եպիսկոպոս Մանկունի,
«Բարեխնամ Պատր. Տեղապահ եւ Նախագահ
«Ազգ . Կեդր . Վարչուրեան Պատկ . Քաղաք .
«Ժողովոյ

«Կ. ՊՈՂԻՄ

«Արբազան Հայր .

«Հաստատելով Նոյեմբ . 17 ին մատուցած համար 198 և 203 խնդրագիր-բողոքագիրներս, ի մասին Համայնոյ Ազգ . Որբանոցի Տնօրինութեան պաշտօնիս, ահա՛ և այս անգամ ներփակ կը ներկայացնեմ պատճենն համար 205 գրութեանս, ուղղեալ Կիլ . Որբ . Կեդր . Պատ . Յանձնաժողովոյ, պատասխան՝ ինձ դրկած 16/29 Նոյեմբեր թուակիր պաշտօնագրայն . որով կը ծանուցանէր թէ զիս հրաժարեալ կը նկատէ :

«Կը յուսամ թէ Կեդր . Պատկ . Քաղաք . Ժողովը լաւ եւս լուսաբանուելով այդ գրութեանս բովանդակութենէն, պիտի բարեհաճի կտրուկ կերպով հաստատել անժըլստելի իրաւունքներս և զայնս ինձ վերադարձնելով, արդարութիւնը տեղը տանելու համար պարտ ու պատշաճը անօրիննել փութով :

«Սպասելով անհամբեր այդ արդարադատ վճիռին, «Մնամ են .

«Տնօրին Համենյ Ազգ . Երկւեն Որբանոցի»

Բողոքեցի և Ուսումն . Խորհուրդին՝ հետեւեալ գրու-
թեամբ .

«ՀԱՄԱՐ 208

Կ. ՊՈՂԻՄ, 21 ՆՈՅԵՄԲ. 1911

«Ամենապատիւ

«Տիար Ասենապես եւ Տիար Անդամ

«Կեդր . Պատ . Ուսումն . Խորհրդոյ

«Կ. Պողիս

«Ներփակ կը ներկայացնեմ Պատ . Խորհուրդիդ լուրջ նկատառման պատճենն այն գրութեան, զոր ես պար-
աւորուեցայ ներկայացնել Կիլ . Որբ . Կեդր . Պատ . Յանձ-
նաժողովոյ, ի պատասխան ինձ դրկած թիւ 1391 և 16/29 Նոյեմբ . թուակիր պաշտօնագրոյն, որով ՀՐԱԺԱՐԵԱԼ
կը ՆԿԱԾՔ Զիս՝ Համենյ Ազգ . Որբանոցի Տնօրինու-
թեան պաշտօնէս :

«Բողոքելով կը բողոքեմ Պատ . Յանձնաժողովոյ
այդ ԱՆԻՐԱԿ, ԱՆԱՐԴԱՐ որոշումին դէմ, որ տուն կը
յանդէ մանաւանդ բարոյական տեսակետով:

«Պատրաստ եմ ամէն բացարութիւն և լուսաբա-
նութիւն տալ ձակատաբաց՝ Պատկ . Խորհուրդիդ առջեւ :

«Ապահելով որ Պատ . Խորհուրդդ . հաճութիւնը ու-
նենայ նկատի առնել այդ գրութեանս հիմնական կէտերն,
աէր և պաշտպան կանգնիլ բռնաբարուած իրաւանցս և
զայնս ինձ վերադարձնելու համար անօրիննել պարտ ու
պատշաճը, մնամ են .

«Տնօրին Համենյ Ազգ . Երկւեն Որբանոցի»

Այս բոլոր բողոքները՝ անողոք լուրթեան մը միայն
արժանացան :

«Դեկտ . Դիմ կը ստանամ նսմակ մը Մարաշէն, Գը-
ուռեան էֆէնտիէ, որուն քանի մը մասերը շահեկան
ըլլալուն՝ հոս կը դետեղիմ :

Ահա թէ ի՞նչ կը գրէր Գոռողեան էֆ , 25 Նոյեմբ -
թուակիր այդ նամակով .

«Անցեալ շաբթու հեռողբով հարցուցի Զայեան էֆ . ի
թէ՝ Գարագաշեան էֆ . և ի՞նչ լուր ունիք : Եոյն էֆ . և
Տիար Շնորհաւորեան ինձի գրած են թէ՝ ի մօտոյ կ'ըս-
պասեն ձեզի : Սակայն Պատ . Յանձնաժողովին երէկ ըն-
դունած նամակս կ'իմացնէ թէ՝ ԴՈՒՅ Զէթ ՎերԱՌԱՌ-
ՆԱՐ ՀԱՋԻՆ , և ինձի պաշտօն կը յանձնէ հոն երթալ և
առժամանակ աեսուչ մը կարգել և այն :

«Հարկ չկայ ըսել թէ ո՛րքան ցաւեցայ : Ի՞նչու այս
զժքախուրիւնը Համընի որբերուն , որք այնքան կը սի-
րէին Զեղ և դուք կը գուրգուրայիք անոնց վրայ :

«Սիրելի բարեկամո , դույ փորձով տեսաֆ այդ անհրա-
պոյր զործին դժուարուրիւնեւը , յորում մարդուն գիզի-
խական ոյժը կ'սպառի , ՅԱՋԱԼ ՊԱՏԻԼ Կ'ԵՂԾՄՆԻ Ի
ԶՈՒԻՐ ԵՒ ՏԱՐԱՊԱՐՏՈՒՅԻՑ : Ուրեմն ով պիտի գտնենք
վարելու Համընի Որբանոցը : Եխակը ըսելով շատ մատ-
հոգութեան մէջ եմ : Բայց պիտի երթամ , ահանձնք թէ
Աստուած ի՞նչ կը յաջողէ :

«Համեցէք գրել ինձի , և եթէ փոյք յոյս մը յայտնիք
Համըն վերադառնալու՝ ո՛րքան ուրախ պիտի ըլլամ :»

Խեղճ որբերը թող հնթարկուէին զրկումներու ,
զուրկ մնային իրենց բազմապիսի կարիքներու հոգացու-
մէն և Գոռողեան թողլով իր անմիջական ներկայութեան
կարօտ հարիւրաւոր որբերն ի Մարաշ , բացակայէր շա-
բաթներով , ամիսներով , ի՞նչ փոյթ , կը բաւէր միայն որ
Որբախնամի անդառնալի որոշումները գործադրուէին ,
իսդիք չէ թէ անոնք ըլլային ԱՆԻՐԱԻ , ԱՆԻԻՂՃ որո-
շումներ :

Պատասխանեցի Գոռողեանի , տեղեկադրելով իրաց

վիճակը և ապահովելով թէ արամադրելի պիտի մնայի
դեռ ատեն մ'եւս :

Իսկ միւս կողմէն , որպէս զի համաձայնութեան գե-
տին մը պատրաստելու համար , կատարած ըլլայի վերջին
պարտականութիւն մը եւս , Որբախնամի զրկեցի հուսկ
յետին իմ յիտագայ գրութիւնը :

«ՀԱՅԱՐ 214

Կ. ՊՈՂԻՄ , 17 ԳԵԿԸ . 1911

«Ազնուածուք

«Տիար Ասենապես եւ տիարք անդամք

«Կիլ . Որբախնամ Կեդր . Պատ . Յանձնաժողովոյ
նկազուածուք

«Կը հաստատեմ համար 205 և 17 Նոյեմբ . Թուա-
կիր գրութիւնս , որմէ յետոյ պարտաւորեալ դիմեցի
Ազգ . Կեդր . Վարչութեան և Պատ . Ուսումն . Խորհրդոյ ,
որուն համար կը յուսամ չէք մեղադրել զիս :

«Ի հարկին պարտաւորեալ պիտի դիմեմ նաև նո-
րընտիր Սրբազն Պատրիարքին , Երևափ . Ժողովին , և
վերջապէս Մամուլին , մինչեւ որ կարենամ հաստատել
իրաւունքներս և բացարձակ անմեղութիւնս :

«Պատ . Յանձնաժողովիդ կը յուսամ չփիտի վշտանայ
այս ձեռնարկներուս համար , նկատի ունենալով որ ամ-
բողջ ընտանիք մը սուզի և մատնուած եւ արիւն կ'ար-
տասուէ ատենէ մ'ի վեր:

«Անշուշտ պիտի չուզէի այս վերջին դիմումն ալ
կատարել Պատ . Յանձնաժողովիդ մօտ , անողոք մեր-
ժումի մը արժանանալէն յետոյ իմ այնքան աղերոսագին
գիմումները , եթէ՝ Ազգիս , անոր որբերուն և ընտանե-
կան առրի ու նուիրական պատույս հանդէպ ունեցած
անկեղծ սէրս ու պարտականութիւններս , զիս չմէին
վերջին պարտք մը ևս կատարելու քանի դեռ ուշ չէր :

«Հեռագիր ստացայ Հաճընէն՝ շուտով վերադարձու խնդրով :

«Նամակ ստացայ Գոռողեան էֆէնտիէ, որ շուարած ընելիքին վրայ՝ կը խնդրէ յուսադրել զինք որ կրնամ Հաճըն դառնալ :

...Պատ. Յանձնաժողովիկ որոշումներն ինձ համար կործանարար ըլլալէ զատ, հարիւրաւոր երկսեռ որբերու համար ալ վնասակար եղած են :

«Զմրան համար անկողնեղէն, գուլպաներ են. պիտի պատրաստուէին, որոց պիտոյքներու յուցակը ներկայացուցեր էի ժողովիդ Սեպտ. Յօին, այժմ կը աեղեկանամ որ ատոնք չեն դրկուեր և խեղճ որբերը մնացած են առանց գուլպայի, անբաւական և արդէն իսկ խեղճ անկողնեղէններով :

«Ես բոլորը ինձի կը լինեցնեն այն օրերը, ուր ես Հաճըն հասեր էի և տիրող խեղճութեան համար կառավարութիւնը գրաւել կը փորձէր :

«Ես բոլորը նախատեսերու, նախապատրաստելու համար իմ հան ներկայութեանս անհրաժեշտութիւնը գիտնալով հանդերձ Պատ. Յանձնաժողովդ, արգիլեց վիս, չթուզուց որ մեկնիմ և որբերը զրկանքի մատնուեցան :

«Եւ ասոնց ամենուն պատճառը: Որովհետեւ Պատ. Յանձնաժողովդ նախ յուզեր որ ես Հաճըն դառնամ իսկ յետոյ յուզեր որ առանձին դառնամ:

«Խնչու սակայն: ԶԿԱՅ ԵՐԲԷՔ ՍՐԴԱՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏՃԱՌ ՍՅՍ ԻՆՉՈՒԻՆ:

«Տարի մը միասին ապրեցայ Սպագին այդ անմենդուկ ձագուկներուն հետ և սիրեցի ու սիրուցայ անոնցմէ: Անոնց այրի մայրերը մօտէն տեսան որ Սպագը հոգածու ձամարիտ հայր մը դրած էր իրենց զաւկներուն գլուխը,

իրենց ոգեպահիկէն կտրելով հեռագրեցին որ չհռանայ ան: Ժողովուրդի զաւակներն հարիւրաւոր ստորագրութիւններով հեռագիր և հանրագրութիւն տեղացուցին, որպէս զի մնայ ան: Քննութիւն պահանջեցին, ո՛չ անոր համար որ կասկած ունիին, այլ անոր համար որ, մի անդամ ընդ միշտ երեւան գան չարերն ու գրպարախներն պաշտօնապէս և արգիլուին Սպագին ու որբերուն հացն ու ջուրը դառնացնելէ:

«Արդ, երկսեռ որբերու, անոնց մայրերու և բովանդակ Հաճընի այս ապացուցեալ սէրը դէպի ինձ, որ Ձերն է, որ Սպագինն է, պէտք է մահացնալ, արգիւթելով իմ վերադարձը Հաճըն, այն պատճառաբանութիւնով որ ես ընտանեօք չեմ մեկնիր. և եթէ ուզուի իսկ մահացնել՝ կարեւորութիւն տալով քանի մը վատերու գրպարատութեանց՝ կարելի՞ է միթէ:

«Ենթազրելով պահ մը թէ՝ Պատ. Յանձնաժողովդ յաջողի ձեռնհաս և արժանաւոր յաջորդ մը նշանակել իմ տեղ, կը կարծէ թէ ամէն ինչ կը վերջանայ: Որովհետեւ զիս հալածող անձերն որոյ նպատակի մը կը ծառայի հետամին դարձեալ զայն յաջողոցնել: Եթէ յաջողեցան՝ այդ յաջողութիւնը ուրիշ բան չենթադրեր, եթէ ոչ՝ զանազան ձեւերու տակ բռնաբարում որբերու իրաւանց և, Որբախնամդ այն սին պատրանքը կ'ունենայ թէ ինդիր չկայ: Իսկ եթէ յաջորդս վարձկան մը, հացեկատակ մը չըլլայ՝ որպիսի մէկը գտնելու կարելիութեան, կը տարակում մը գիմադրէ անոնց ձգտումներուն, կը տարակում մը գույք անոր և օր մը ա՛ն ալ կ'արժանաւ վայ իրեն, մուր մ'ալ անոր և օր մը ա՛ն ալ կ'արժանաւ նայ իմ բաղդին: Եւ այս բոլորը ինչո՞ւ, վասն զի դուք չէք ուզեր որ ես առանձին մեկնիմ:

կը աեսնէք որ, Դուք քանի մը վատերու գրպարատութեանց կարեւորութիւն տալով, Դուք ինքներու էք որ

կը գժուարացնէք, կը վատանդէք Զեզի յանձնուած նուիւրական գործը և անմեղուկ որբերու ճակատագիրը կը խորստակէք:

«Զեզի վատահուած իրաւասութիւնով աղաս եք անուանել և հրաժարեցնել, շնել և քանդել, փրկել և մահացնել, պատմութիւնը սակայն՝ կ'արծանազրէ իրերը անողոք ճշութեամբ, Զեզի բաժին հանելով երախտագիտութիւն կամ...»:

«Ի՞նչ արժէք ունի Որբախնամիդ պաշտօնական հերքումը, երբ վատահուամբաւումիս արձագանք եղող Ազատամարտ, ժամանակ, ծէրիսէ և Յիւզանդիսն չհիւրընկապեցին զայն և ես այսօր այդ թերթերու հաղարաւոր ընթերցողներու աչքին ինկած մ'եմ, մեռած բարոյապէս՝ Ազգիս առջեւ: Ի՞նչ արժէք ունին թէ՝ այդ պաշտօնական հերքումը և թէ ինձ գրուած ցաւակցութիւններն, երբ այսօր Որբախնամիդ իմն իսկ գործնականապէս կը հերթի զանոնի եւ իմ կործանումն կը վճռէ:

«Պաշտօնիս ձեռնարկած օրէս ամէն ձիգ թափեցի Որբերու հանգիստին համար, Որբախնամին անունը բարձրացներու համար. Ազգիս պատիւը վեր բաներու համար: Ասո՞նց փոխարինութիւն է այն զատավճիսը զոր արծակեց Ժողովդ:

«Զիս հրաժարմագ նկատերով Որբախնամիդ, ո՛չ թէ միայն բան մը չփրկեր, բան մը չչահիր, այլ ընդհակառակը իր նուիրական գործին համար մեծ ոյժ մը կը կորսնցնէ և այդ ոյժը մահացնելով, իր գործն այլ գժուարութեանց, վատանդի կը մատնէ:

«Այդ որոշումը բարեփոխելով և զիս վերահասատատերով պաշտօնիս մէջ՝ շատ ու շատ գժուարութիւններ մէկ անգամէն վերցուցած պիտի ըլլայ Ժողովդ, վերահաստատած իր իսկ պատիւն ու հեղինակութիւնը, ինսա-

յած հարիւրաւոր որբերու և ճշմարտապէս ծառայած առնց բարւոյն:

«Հոգ չե թէ պաշօնական հերթում տուած ըլլայ, Զե՛ր ալ, իմ ալ, Որբանցին ալ, Հանրին ալ, Ազգին ալ շահը պատիւը կը պահանջեն որ անայտո թննութիւն մը կատարուի այդ խնդրոյ մասին, ինի որ այսան կարեւորութիւն սացաւ այն: Անա՛ Գոռովգան հոն է, հոն է նաեւ Արդիախընամի պատուիրակը, փուրացէ՛ թննութեան հրահանգ դրկերու եւ արդիւնքը բարձրածայն հոչակելու: Մի՛ գախնաք, մի՛ տարակուսիք երբէք, ես կոյս եմ և մաքուր, այդ քննութեան արդիւնքը յոյժ պատուարեր պիտի ըլլայ Զեզի համար մանաւանդ և ինծի ալ: Ես մազի չափ վախ չունիմ և ճակատ բաց է ամենախիստ քննութեան առջեւ: Բայց այդ քննութիւնն հրամայական պահանջ է՝ ՀՍՆԻՐԱԽԹԵԱՆ, ԿԱՐԾԻՔԻՆ ՀԱՄԱՐ:»

«Իսկ երբ Զեր Տնօրինը մաքուր է և անարատ՝ հարկ է անպայման իրեն թողու՝ իր ընտանեկան կարգադրութիւններն: Նա լաւ գիտէ տնօրինել գործերն՝ Որբախնամիդ և իրեն միանդամայն պատուարեր ըլլալու եղանակաւ:

«Անգամ մը որ, Որբախնամիդ իր անխախտ համոզումը չինեց, այլեւս պիտի գիւրանայ ամէն գործ և վատերու կուկոցներն ու վայրահաջորթիւնները երես չգտնելով, չքաջալերուելով, ինքնին պիտի գաղրին:

«Ե՞ն պայտքարը զոր ես մղեցի տարի մ'ամբողջ ի պատիւ Որբախնամիդ, բայց մանաւանդ ի սէր և ի շահ ՈՐԲԵՐՈՒ ԲԸՆԵՐՈՒԱՆ ԻՐԱԻԱՆԵՅ. վտանգումովը տուրը եւ նուիրական պատոյս և ի գին ինչպէս կը տեսնէք ահա ՆԻՒԹԱՊՈԽԱ Թէ ԲԱՐՈՅՑԱՊՈԽԱ ԿՈՐԾԱՆՈՒԽԵՔ ԿԸՆ Որբախնամիդ չաճի բարեփոխել իր օրոշումն, ո՛չ ամէն ատեն կը մզուի, ո՛չ կը գտնուին Գարագաշեաններ որ գիտնան մղել և ո՛չ ալ կընայ այսքան լաւ

արդիւնքներ տալ : Մեծագոյն դժուարութիւնք յաղթահարուեցան և ՈՐԲԱԽՆԵԱՄԻԴ ՏԿԱՐԱՑԱՒՎԸ հատկանշեալ պիտի վասնգուին ձեռք բերուած արդիւնքներ :

«Այդ քննութիւնը անո՞ր համար նև կարեւոր է, վասնզի առանց անոր Որբախնամդ, եթէ ուղէ իսկ զիս վերստին զրկել պաշտօնիս գյուխը, իր վերաբերումը պիտի ըլլայ միշտ կասկածու, ինչ որ ներկայացուցչնուժերն ու հեղինակութիւնը ջատելու միայն կը ծառայէ : Մինչդեռ անխախտ համոզումը շնորհ յետոյ, իրեն պարտքն է միշտ ու միշտ սրտապնդել, քաջալերել և զօրացնել անոր ամէն ջանքերն ու ձեռնարկները, որով և լաւագոյն ու օգտակարապես, արդիւնաւորապէս ծառայել որբերուն :

«Բայց ինչ որ Որբախնամ Մարմինդ կը դնէ ամենածնր պատասխանատութեան մը տակ, իր դատապարտութիւնն ըլլալու աստիճան, այն աղ զիս հրաժարեցնեն է այսքան ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՃՂՃԻՄ պատճառով մը : Վասն զի վերջապէս չիայ օրէնք մը, տրամաբանութիւն մը, խղճմուրիւն մը, որ դատապարտէ մեկը անոր համար, վասն զի այդ մեկը հայր եւ ամուսին ըլլայն անկարող եղած է վտանգաւոր, հեռու ճամբորդութիւն մը կատարել ընտանեօն :

«Մի կառչիք երբէք այն պատճառաբանութեանը քէ առանձին ըլլալին նոր խնդիրներ հեռատեսած էի պաշօնավայրին մէջ : Այդ պատճառաբանութիւնը փարախներով հեռու կը մնայ հրաժարեցումն արդարացնելէ : Վասն զի եթէ ընտանեօք հոն գտնուած ըլլար՝ այդ խրնդիրը դարձեալ տեղի պիտի ունենար : Քննիցէք խնդրոյն ծագումը և պիտի համոզուիք : Ո՞վ եղած է բուն հեղինակը : Միհրան Գայեան կոչուած պաշտօնեայ մը, որ անցելոյն մէջ Սուեին և Գոռլեան էֆներու կողմէ փորձուած է հեռացնել, որ հեռացուցուած է անդամ մը

ներանքո վրդ . Դանիէլեանի կողմէ, բայց քանի մ'օր յետոյ դարձեալ վերահաստատուած, այն պատճառու որ, վատահաւքաւելու եղած է վարդապետը, որ տկար գտնուած եւ տեղի տուած է: Այնպիսի պաշտօնեայ մը, որուն ապացուցեալ վնասակարութեանցը համար Յնվր . 27ին հնաթարկել պարտաւորուեր ենք առաջին և վերջին ազգարարագրի մը, որմէ համոզուելով թէ խախտած է իր դիրքը, մեզ զրպարաելով՝ դիրքը ամրացնել ուզուծ է պարզապէս : Գանուած են Առաջնորդ մը եւ բանի մը ցոյեց, որոնի իրենց շահեւն ու ազդեցութիւնը վտանգուած տեսնելով, պատեհ առիթ նկատած են վրէժ լուծելու՝ այդ գրպարտութիւնն իրացնելով: Եթէ այդ առիթը չներկայանար իրենց, թերեւս իրենք իսկ ստեղծէին ո՛ և է կերպով : Սրդ, կը փափաքէիք, որ յիեռացնեի պաշօնեայ մը, որուն զեղծմանց եւ վնասակարութեանց համոզումն զոյցուցեալ էի: Կը փափաքէիք որ ցոյերու, շահադիտութիւնները բացակեիք ի վեսա որբերուն: Կը փափաքէիք որ անխորհուրդ վարդապէսի մը խոնակ ծխի, որովհետեւ աև դարպան կուզերու համար: Կը փափաքէիք որ ընէի այս բոլորը «աման խնդիր չեղայ, կը նայիս զիս կը գրպարտեն, թշնամութիւն մը կ'ընեն» բաելով :

«Եթէ զուք փափաքէիք իսկ՝ ես չեմ կարող զիտակցութիւննել այն առորդ պաշօնին, զոր ինձ կը վստահին :

«Յիշեցէք որ իմինէս աւելի ծանր ամբաստանութեամբ մը զրպարտուած էր իմ մօս, այն անձն որ իր կննողը հետ միասին կը բնակի Որբանցին մէջ: Լոիկ մնջիկ ստենախիստ քննութիւն մը կատարեցի, տեսայ որ անձն էր, անձն . թշնամութեան մը զոհուած . և՝ իրեն ո՛չ մի բան չըսի այդ մասին: Այդ անձը իմ փոխանորդս է այսօր:

«Զեմ ուղեր ալ աւելի երկարել։ Մի՛ Մե՛ժնէ՛ք Զի՛ յետոյ պիտի զղջաք։ Ես պէտք եմ Ազգիս, պէտք եմ Զեղի, պէտք եմ իմիններուս։ Միեւնոյն սուրբ գործին, սուրբ նախատակին ծառայելու համար գոծակցեցանք։ Գործակցինք դարձեալ, օգնենք իրարու, վերցնենք պատճառները, և դարձեալ սրառվին փարինք մեր գործին։ Յարգանքով։»

«Տնօրին Համեյ Ազգ. երկուու Որբանցի»

Որբախնամի ուղեալ այս վերջնին գրաւթենէս յետոյ, որ նախորդին պէս մնաց անապատախան, հետեւեալը գըրուած էր Ժամանակ, թիւ 989, 26 Դեկտ. 1911. — «Համընի ժողովուրդը երկու հեռազիր—հանրագրով կը խնդրէ Պատրիարքանի որ տեղոյն Որբանցի հայուրդ Տնօրին Պ. Գարագաշեանը կրկին իր պաշօնին մէջ վերահաստատուի։

Այդ հեռագիր-հանրագրութիւնները եւս մնացին անհետեւանք։

Եւ իրաւամիր։ Վասն զի կեղրոնը հետամուտ է ո՞չ թէ իրական դարման տանելու գաւառի խորերէն արտայայտուած ցաւագին վէրքերուն, այլ ընդհակառակը գուրգուրու ուշադրութեամբ մը համկնալու թէ՝ ովքէ՛ են իլրասում հանողներ, գաւաղրոցներ, գրպարտուներ, անո՞ց ձայնը լսելու, անո՞ց գոհացում աալու, զանո՞նք քաջալերելու համար, որպէս զի խնդիր ըլլայ, և որպէս զի... անո՞նք միշտ գոյութիւն ունենան և միշտ փցուն ինդիրներով կեղրանի գլուխը արդուկեն, ի վեաս անիրաւուած մողովուրդի հարազատ ցաւակներուն։

Ի վերջոյ Խ. Գոռուղեանի 3/16 Յունի. թուակիր նամակը եկաւ իմացնել ինձ թէ՝ Սրոէն Սարաֆեանը, յաջորդ նշանակած է ինձ ի Հաճըն և թէ ինձ համար խոհեմութիւն կ'ըլլար համակերպի եղածին։ Կեցցե՛ս, Գուուղեան։

Այս անգամ ալ Ս. Պատրիարքին դիմեցի՛ հետեւեալ գրութեամբ։

«ՀՕՄՈՐ 215

Կ. ՊՈՂԻՄ, 18 ՅՈՒՆԻ, 1911.

«Ամենալատիւ

«Տեր Յովիաննես Արք-Եպիսկոպոս Արքարունի

«Բարեխնամ Պատրիարք Հայոց Թուրքիոյ

«Կ. Պողիս

Սրբազան Հայր»

«Այսքան ընդգույնուցիչ անիրաւութեան մը դէմ բնական է որ բողոքէի։

«Բողոքեցի Որբախնամի իրեն, թուերով մի առ մի նկատողութեան չառած կէտերն։ Պատասխան չտուառ։

«Բողոքեցի Քաղաք. Պատկ. Ժաղովոյ, որու գիւտանդպիրը պատասխանեց ինձ թէ ԱՐԱՇՈՒԽԾ է ԶՄԻՒՑՈՒՑԵԼ, ՈՐԲԱ.ԽԵՆԱՄՄԻ ԳՈՐԾՈՂՅՅ»։

«Բողոքեցի Աւսումն. Խորհրդոյ, որուն առ Որբախնամ գրած նամակին՝ պատասխան չէ արուած մէկ ու կէս ամսէ ի վեր։

«Այսպէս կը սահին կ'անցնին ամիսներ, մինչ ես ընտանիօք ու ցաւակներովս արիւն կ'արտասուեմ։

«Բողոքելու համար մէկ ժողով միայն մնաց, Ազգ. Երեսփ. Ժաղովը և միակ միջոց, Մամուլը, որոց գիւմելէ առաջ, ահա՛ իմ աղերար կը ներկայացնեմ Զեր Ս. Հայրութեան, աղաւելով որ չնորհ ընել բարեհաճիք հրամայելու որոց հարկ է, զիս փութացնելու իմ վերահաստատուած պաշանակայրը Հաճըն, միանգամ ընդ միշտ վերահաստատելու համար վատարար աղարտուած իմ պատիւը, որ իմ և իմ ձագուկներուս միակ դրանակունին է, կենաքնին է։

«Զերդ բարձր Սրբազնութեան հրամաններուն սպառելով, մնամ ամենախոնարհ օրդի,»

«Տնօրին Համեյ Ազգ. Երկ. Որբանցի»

Այս զբութիւնս ևս զրկուեցաւ Որբախնամին, որ դարձեալ անհետեւանք թողուց, իր բարի առվորութեան համաձայն, արհամարհեղով նոյն իսկ պատրիարքական յանձնարարութիւն :

Ս. Պատրիարք Յնվր. 31ին կը պատասխանէր թէ՝ Խառն ժողովին դրկած է բոլոր գործիւնները:

Որբախնամ իրաւոնք ունի անշուշտ անուանելու և հրաժարեցնելու ո՛ւ և է պաշտօնեայ: Այդ իրաւոնքը առարկութիւն չվերցներ: Սակայն պաշտօնեայի մը հրաժարականը մերժելէ, պաշտօնին մէջ վերահասատատելէ, այդ պաշտօնեային պատւոյ տեսակէտով բացառիկ հանգամանքը աչքի առջեւ ունենալէ յեսոյ, ի՞նչ խղճով, ի՞նչ սրտով, ի՞նչ օրէնքով անտեղի, անսպնիւ, ասպօրինի պահանջումներով կը կախակայէ և կը հրաժարեցնէ: Անայն պօսացող անիրաւութիւնը, ջատող, ջախջախող կամայականութիւնը, որուն դէմ կ'ուղղուին իմ բոլորի աղաղակները:

Արդ, բոլոր օրինական դիմումներա կատարելէ յետոյ, երբ ներկայ ամփոփ տեղեկագիր-բողոքազրում կը դիմեմ Սզգիս ներկայացուցչական Գեղագոյն Ժողովին, նպատակս և արդար պահանջումն է.

Ա. — Իրազեկ ընել Աղքս մերկ իրականութեան և հասկնալ թէ հաճ և հաւա՞ն է այս եղածներուն:

Բ. — Եթէ ՅԱՆՑԱՒՈՐ ԵՄ ՊԱՏՖԵԼ ԶԻՍ ՊԱՏԻԺ-ՆԵՐՈՒ ԿԱՏԱԳՈՅՆՈՎ: Եթէ ԶԵՄ ԱՆՄԻՋԱՊԻՍ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԶԻՍ ՊԱՇՏՈՆԻՍ ԳԼՈՒԽԸ ԱՆՊԱՅՄԱՆ, ԱՌԱՆՑ ՔՄԱՀԱՅ ԵՒ ՆՈՒՍԱՑԱՅՈՒՑԻՉ ՊԱՀՈՒ-ԶՈՒՄՆԵՐՈՒ: Եւ կամ խղճմարէն և պատշաճապէս ինձ վերադարձնել՝ պատճառուած նիւթական և բարոյական զրկումներս, որպէս վայել և Ազգիս արժանա-

պատուրեան, ՎՃԱՐԵԼՈՎ ՄՆԱՑԵԱԼ ՄԱՍՈՎ ՏԱՐԵ-ԹՈՇԱԿԻՍ ԵՒ ՊԱՇՏՈՆՍԿԱՆ ՀԵՐԲՈՒՄԸ ՀՐԱՏԱՐԱ-ԿԵԼՈՎ ԾԱՆՈՒՑԵԱԼ ԹԵՐԹԵՐՈՒԻՆ ՄԵԶ:

Գ. — Պատժել յանցապարաներն անվերապահօրէն, յօրինակ այլոց, և՝ ի պատիւ, ի բարեշրջութիւն Ազգին: Քանի որ առանց ասոր, ո՛չ Սարանեաններ, ո՛չ Թեր-զեաններ հրաժարելիք չունին իրենց ոճրապարա և դաւաճան արարքներէն և ԿԵԴՐՈՒՆԸ ՄԻԼՈՒՐԵՑՆԵԼՈՎ, առաջ տանելի իրենց կեղեցուններն՝ ի վճառ աղաս ժողովուրդին, ՈՐ Ս.ԶԳՆ ԻՍԿ է:

Որբախնամի կամ ո՛ւ և է պաշտօնական Մարմնոյ հեղինակութիւնը պահպանելու նկատումը Քաղաք. Ժողովին՝ պատուաբեր է ինքնին: Սակայն այդ նկատումով համակերպիլ՝

1. Աղդ. պաշտօնէի մը ընտանեօք կործանումին՝ բարոյապէս թէ նիւթապէս. առանց ո՛ւ և է չափով փաստ կամ բանաւոր պատճառ գտնուելու այդ կործանումն արդարացնող,

2. 4-5 հազար տնուոր համայնքի մը արժանապատւութիւն պահանջող բողոքի ձայներն ու աղաղակները խեղդելու,

3. Հարիւրաւոր որբերու այրիացած մայրերու աղերսագին դիմումներն արհամարելու,

4. Զրպարտութիւննին, դաւադրութիւննին հաստատուած չվարդապետի մը ու քանի մը համախոհներու շահատակութեանցը աչք գոցելու և ընդհակառակը քաջալերելու համակերպում մը, չեմ կարծեր որ ազգօգուտ համակերպութիւն մը նկատուի:

Քանի որ Վարչութեան համակերպումի և Որբախնամի գործոց չմիջամտելու քաղաքականութիւնը մէջ տեղն է, Աղդ. Երեսի. Ժողովոյ առլիք կտրուկ և հրա-

մայտկան որոշումը, կը յուսամ, կ'ըլլաց ամէն ահսակէ-
տով պատուապեր Ազգին արժանապատութեան և ար-
դար գոհացում մը պարզեւող իրաւադրկուածներու՝ նիւ-
թապէս թէ բարոյապէս :

Չեմ կարծեր այսեւս որ այս, "րչափ" ըստ երեւոյ-
թին անձնական, բայց մանաւանդ համայնքի մը, Ազգի
մը շարաւոտ մէկ վէրքը յատկանչող կարեւոր խնդիրը,
արժանի չնկատուի իրական, արմատական դարձանի և
ուզուի վերազարձնել Վարչութեան, ի՞նչ ՈՌ ԹԱՂԵԼ
ՊԻՏԻ ՆՇԱՆԱԿԵՐ :

Եթէ խնդիրը սոսկ անձնական անկարեւոր հանգա-
մանք մը ունենար, ի հարկէ ո՛չ այսքան վհատեցուցիչ
հետապնդումներ պիտի կատարէի և ո՛չ ալ Ազգ . Գերա-
գոյն ժողովը զբաղեցնել պիտի մտածէի, երբ մտածելիք
և լուծուելիք կենսական այնքան խնդիրներ կան արդէն
Օրակարգին վրայ :

Բոլո՛ր այս զիմումները, հետապնդութիւնները, բո-
զոքները ևս կատարեցի օրինական յաջորդութեամբ մը
անվճառ, կատարած ըլլալու համոզումով իմ անձին, ըն-
տանիքին, սպաշտուին, միջավացրին և Ազգին հանդէպ
ունեցած պարտքը՝ կատարելապէս, և՝ յարդեխու համո-
զումով Ս.Զ.Գ.Ի. Վ.Ա.Բ.Ի.Զ.Ն.Ե.Բ.Ո.Ի. հեղինակութիւնը և
արժանապատուութիւնը :

Կը մնայ ազես սպասել վճռական արդիւնքի :

Տեսական Համելոյ Ազգ. Երկանո Արքանոցի

ՊԵՏԱԿԱՆ-ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔՐՈՆԻԿԱ



ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ?

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ?

ԴԻՒՑԱԶՆԱԿԱՆ ?

ՆԻՒԹԱԿԱՆ ՇԱՀԸ Ի ՆՊԱՍ

ՀԱՅՆՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՄԵՈՒ ՈՐԲԱՆՈՑԻՆ

ԳԻՆ 3½ ԴՐՉ.

Կը գտնուի բոլոր գրավաճառներուն յով

ԿԵԴՐՈՆ Ա. Տ Ե Վ

Կ. Պոլիս, Սուլքան Համամ, Հավուզյու խան, թիւ 3

Ս. Տեմիրնեան եւ Ընկ. վաճառատունը

ՄԵԺԱՄԱՅԱԿ գնողներու համար

գոհացուցիչ զեղչ

Հայաստակի Ազգային գրադարան



NL0431214

43. 261